

—Հազար ոտիկ կ'ընէ, պատասխանեց Սաթենիկ :

—Անանկ է նէ, հայտէ դնա՛ սա անուշը ձեռքովդ բեր :

Երբ աղջիկը դուրս ելաւ, Թագուկ հանրմ շարունակեց :

—Եթտակը կ'ուզես նէ՛ տէր հայր՛ ատ Սարպը ընթացեանը ընաւ սերտս չընունց, բայց կ'նչ ընեմ, Մարկոս էֆէնտին «հաս» ըսաւ նէ «չէ» չըսի, շինակ քանի որ ատանկ շնորհքով մէկը կայ, նշանը ետ կ'ընենք կը լմննայ կ'երթայ... արդէն ի՞նչ տուած է որ, մատնի մը ի՛նչ պիլէզիկ. անոր համար ալ բերան քանայ նէ՛ ձեռքը կուտանք կը ճամբենք. կողոզ տեսնայ իրեն ալ, բերած հէտիէնընուն ալ երեսը... վո՛ւ՛ւ՛, պո՛ղ մարդը, մտթուծի կը նմանի :

Անուշէն յետոյ ճաշէր ատենը եկաւ եւ Թագուկ հանրմ հազար աղջանքներով ստիպեց զանաան օր միտսին ճաշէն Մեկնելու պահուն մայր եւ աղջիկ խօսք տփնիքով որ հետեւեալ առտու կանուխ գայ եւ Մարկոս էֆէնտինի հետ տեսակցի վերջնական որոշումի մը յանգելու համար, թէեւ իրենք նոյն իրիկուն իսկ խնդիրը պիտի բանային :

Տ. Մերտիչ իր յաջողութենէն զինովցած փողոց ելաւ ու զէպի տուն ուղղուեցաւ յազթաւ կահօրէն անձրեւնոցը ճօճելով :

—Այս անգամ ջու հախէա կուգամ, կ'ըսէր, խօսքը մտքէն կուլեանին ուղղելով :

Գանանային ծրագիրը, ինչպէս տեսանք, շատ պարզ էր. երեսակապկան փայլուն փեւապուէ մը յոյսովը ետ ընել տալ կուլեանի ձեռքով կարգադրուած նշանաւորը :

Մայր ու աղջիկ, շլացած իր պարմութենէն, արդէն տրամադիր էին անմիջապէս ճամբու գնելու Մարտիրոս ազան, սակայն Մարկոս էֆէնտին կար տակաւին եւ Տ. Մերտիչ կը պար որ անոնց չափ դիւրանաւան պիտի չըլլար, աւելի դրական, աւելի շօշափելի մանրամասնութիւններ պիտի պահանջէր :

Տ. Մերտիչի ուրախութիւնը կամայ կամաց տեղի տուաւ հետեւեալ օրը կերմնորեանի հետ ունենալիք տեկակցութեան պատճառած մրտահոգութեանց առջեւ եւ երբ տուն հասաւ գրեթէ զղջացած էր քիւնախնդրութեան աղջեցութեան տակ սարքած դասին համար :

Այսուհանդերձ ա՛լ կա չկարենալ դամալու չափ ստիպ մըստ էր գործը եւ հետեւեալ աստուտ ոտիկուեցաւ կերմնորեանեց տան ճամբան ձեռք առնելու, Մարկոս էֆէնտինի հետ ա-

նենալիք տեսակցութենէն ծաղելիք չժաւարութիւններու մասին իր ծրագրերը կազմելէ ետքը :

ԵՐՈՒՍԵՆԻ ՕՏԵԱՆ

PROF. G. THOUMAIAN,
(Շարժող) CHIGWELL, LONDON.

ԳՐԲԵՐ ԵՒ ԹԵՒԹԵՐ

ԱՆՁՆԱԿԱՆ ԿՈՒՆԻՆԻ ԳՆԱՂԱՔԱՐԻ ԳԱՅՔԱՐ. —

Վերջկար բազմաթիւ նամակներ ընդունեցայ «Անահիտ»ի «Իրքեր եւ թերթեր» բաժնին նըկատմամբ : Թղթակիցներէս ոմանք զգանատիկ, գրեւ յաւրով թէ «անձնական պզտիկ խոյրներու վրայ վէճերը «Անահիտ»ին անարժան են» և ուրիշներ զհետեւակութիւն կը յայտնեն այն պայթարին համար զոր կը մղեմ՝ այդ բաժնին մէջ՝ մեր հանրային բարքերուն ցածաթեանը դէմ : Այսպէս կ'ուզեմ օրինակել այդ նամակներէն երկաթը, մին գրուած կովկասցի հրագրագրէ մը, միւսը երկրպագանակ տանկահայ գրագրէ մը, եւ որոնց մին կը խըտացնէ զժողովներուն մասնումը եւ երկրորդը խրատադրուած զգացումը :

«Անխտացե՛ք, կ'ընէ առասնայ բարեկամաբէն անուններ տալ մանաւանդ որ «Անահիտ»ը ամապիր է : Ամապիրը նայուած է ստորեայ զէպիերի վրայ աւելի մեծ հետաւորութիւնից քան օրակա թերթը. ուստի մանր մուր զէպիքեր եւ անձնաւորութիւնները չպիտի լինին իր ըզմանգաւթութեան աւարկայ :»

Իսկ թըքահայ գրագէտը կ'ընէ՝ «Ալէն անգամ որ մեր invetéregած, գձուձ, զոհնիկ բարքերուն գէմ կը գրեն, սրտեւ կը խօսես. courage պէտք է այդ պայթարը մղելու համար, բայց անինչ օգտակար պայթարն է առա :

Նս կը կարծեմ թէ թըքահայ գրագէտն է որ իբրեւզէր ունի : Ենէ արտասանմանի հայ լրագիրները մեր բարքերուն քննադատութիւնը լրջօրէն, անպատօրէն ու յարստեւարակատարէին, այիւր ըմբռնէի որ հանգէս մը պէտք չմնար, այդ գործը կատարելու, գո՛ր՛ մ որ իբրջ հանգէսի մը շրջանակին չի պատկանիր, բայց ոչ մէկ լրագիր այդ գործը չի կատարել կըր գահայտցել կերպով, ընդհակառակն՝ այդ լրագիրներէն շատերը աւելի քննադատելու արժանի եւ քան քննադատելու կարող Ազգի մը մէջ, ուր ամէն մէկ պէտքին գտնա-

ցում տուող լիակատար ուժեր կը պակսին, բնական է եւ նոյն իսկ անհրաժեշտ է որ անձ մը, հաստատութիւն մը մէկ քանի գործ միասնաբար ստանձնէ ։ Կը մնայ գլխաւոր թէ «Անահիտ»ը, իր այս բաժնին մէջ, կարող կ'ըլլա՞յ կոր այդ դերը գլխակցորէն ու պատշաճօրէն կատարել ։ Ատոր պատասխանը ան չեմ որ պիտի տամ բնականաբար, բայց ա՛յ հարցման է միայն որ պէտք է պատասխանին ։

Ասկից զատ ես կը մտածեմ թէ սխալ է «պրոգրտիկ խնդիրներ, անձնական խնդիրներ» նկատել յայնպիսի հարցեր որոնք, ի՛րաւ, անձի մը կամ անջատ գէպքի մը շուրջը կը դառնան եւ շատ անգամ ճգճիմ ու աննշան իրողութիւններէ կը բզկան, բայց որոնք անհամմիժ անտակութիւն ըլլա ստանան մըր հանրային արդարականութիւն արձայնմանը նախահմանողի որ եւ է անձի համար, երբ մտածենք որ այդ ինքնին չնչին գէպքը մեր սովորական բարքերուն մէկ ընդհանուր տիրական գիծը կը ներկայացնէ եւ թէ այդ ճգճիմ արարքը գործողները յօժախ մեր մէջ կարեւոր ու նշանաւոր համարուած անձնաւորութիւններէն են ։ Եւ արդէն ինչո՞ւ «տնօնական խնդիր» անուանել անձի մը այս կամ այն հանրային արարքին առիթով» յայտնուած զատաստանը ։ «Անձնական» պէտք է անուանել միայն այն մէկները ուր գործը, առանց ու եւ հանրային տեսակետի նկատուունակու, անձի մը անհատական վարկին վնասելու միակ գիտումովը, անոր ստակական կեանքը հրապարակի վրայ կը քաղկտէ, եւ այդ գնով գործին այդ անձին կ'արկածէ խեղաթիւրում, զրպարտութեան, ստութեան աղտոտ զէնքերը ։ Ասկից զուրս, երբ հրապարակադիրը, անձի մը թիրութիւնները նշանակելով՝ ձգտում ունի այդ անձին մէջէն ամբողջ շարք մը տիրպարներու հոգեբանութիւնը, բարքերու ամբողջ անկիւնի մը վերլուծումը ներկայացնել, առողջ է արգասանք գործ մը կատարած կ'ըլլա ։ Ու հոս պէտք է պատասխանեմ ուրիշ լիտողութեան մէն ալ որով ոմանք, — եւ անոնց մէջ «Շուիր»ը — զատապարտելի կը նկատեն կրօն եւ բիրտ բառերու գործածումը մեր լրագրիւններուն մէջ եւ անոնց «Անահիտ»ին մէջ երեւումը զարմանալի կը գտնեն ։ Անշուշտ պէտք է զգուշանալ կոպիտ ու կծու նաւերու գործածութիւնը սիրելիք ։ Չունիկ նկարագրիւններու յատուկ գիծ մըն է առ ։ Բայց մարդկային բոլոր բառերը, բիրտան ինչպէս վայելուչները, եղած են գործածուելու համար ։ Ամէն գաղափարի համար միակ բառ մը կայ որ զայն կարող է արտայայտել, կ'ըսէր Յուսէպէս ։ Կէտք է այդ բառը գտնել՝ եւ զայն գործածենք ։ Եւ Պուալը, որ «Պարնասի օրէնսդիր» եւ «Վայելուչ շիջուրի իրաւաւոր» անուանուեցաւ,

կը գրէ իր երգիծանքներէն մէկուն մէջ՝ «Կատուն կատու կ'անուանեն եւ Քրիչն» արկայն ։»
 Երբ մտք Գէշիանի մը հանդէպ կը գտնուի, ուրիշ բար չկայ զայն որակող բաց ի «պատուել»էն, Գալիթեանի մը հանդէպ՝ բաց ի «խաչազող»էն ։ Պարթեւեանի մը հանդէպ՝ բաց ի ի «քոնսիերմէն» ։ Հոտ, բառը այլ եւս «քերթ» չէ, անհրաժեշտ որակական մըն է ։ Պէտք է որ անշուշտ, այդպիսի բառեր գործածած ատեն մարդ կարենայ ապացուցանել անոնց կիրարկումին ճշգրտութիւնը, եւ «Անահիտ»ի մէջ երբեք այդ կարգի բառ մը չէ գործածուած, առանց արդարացուցիչ փաստերու ։

Այս փոքրիկ բացատրութիւնը տալէ յետոյ բարեկամներուս, ես պիտի շարունակեմ ուրիմն, ամէն անգամ որ առիթը ներկայանայ, այս ավերաբախ, տագնակցուցիչ, շատ քիչ քնարեղական բայց վերջին ծայր օգտակար գերը կատարել, դեր որուն համար իրօք «քաղութիւն» պէտք է, գրեթէ՛ պիտի համարձակիմ ըսել՝ Աւգրաստիստները մաքրող Հերակլէսին քաղութիւնը ։

ՍՈՒՐԵՆ ՊԱՐԹԵՎԵԱՆ «ԽԱՐԱՉԱՆ».— Այս բանֆիլէն, կը գրէի վերջին քորնիկիս մէջ, փորձ մըն է զոր Պարթեւեան կատարած է իմ դէմքս եւ իսթիւրք ընտելերով» հոգիին մէջէն տեսնելու ։ Եւ իրօք՝ ամէն բան վարկն տեսնող, ամէն բան վարնոց մեկնութիւնով մը ըմբռնելու զատապարտուած, իրերն ու մարդերը որուն ծակները, պատուհանն տեսնելէնախանձով ու գոհակութեամբ աջոտած նայուածքով մը տեսնող ցած արարածն է, որ հոս կը յայտնուի, — «քոնսիերթ»ը, այսինքն ամենէն զեռնը, ամենէն տխմար եւ ամենէն մոլորիքը ըստաւանողներուն ։ Հոս, այդ սխուր տիրպարին զազարանքը բազմապատկուած ու սրուած է «խթիտի»ի ակնյայտին ծանրացումով մը Սուրբական «քոնսիերթ» մը տափակ ու ծիծաղելի պիտի ըլլար լով, Պարթեւեանի պարագային մէջ, ցածութիւնը ցաւատանջ, խելայեղ զալարումներ ունի զոր անկարելի է բացատրել առանց ակտաբանական քննութեան մը զիմնուելու ։ Եւ այս պատճառով է որ անհնար է այդ մաղձով կրծուած, կարծես տաժանելի մշաւանջի մը մէջ ձագիւտուած էջկըր թղթաուել՝ առանց կրօնութեան զգացումի մը որ անխուսափելի գիւրգիւլ կուգայ մեղմանցին պզգանքը զոր այդ գետնայարկի գրականութիւնը կը ներշնչէ առաջին տողէն իսկ ։ Դիտեցէք, օրինակի համար՝ այն ամբողջ լուսնոտի տապալումները, այն բոլոր կատարուածներէն լրձնեցած քերնի մը ժայթքող հայտնաբերքը՝ ի՛րոնցմով խեղճ տղան կը ճգնի ապացուցանել թէ... «չ՝ատեր

գիւս. — և զժողովրդիս պիտի յուսեննաք ըմբռնելու որ ցաւագարի մը դիմացը կը գտնուէիք. — «ցաւագար» բառը գործածելով իր գլուտ բռնակական իմաստով:

Գանի մը սարի ստաջ Վլիթիւֆիի յիմարանոցին մէջ Տր. Փօլօյեանին հետ պտոյտ մը ըրած միջոցիս, կ'ին մը սեասայ, պարտեզին մէկ անկիւնը նստած է. իրարու կարուած զօջնվզոյն քուրջներու շեղջկոյտ մը հանդիսանալու որպէս կրելով իրբեւ վերարկու, ուսերն յի վար թափթփած մազերը աշխնակ լաթի կտորի մը մէջ փաթթուած, մատները խիթիկէ մատնիկներով ամառաբանն ու ձեռքը կտրած ողբայրի հովանոց մը, վեհաշուք ձեռով մը քաղմբ մեր էր փայտէ աթոռին վրայ, և. անչարժ ու լուս, գլուխը բարձր բռնած, զարցրպիտ ու տրակական նայուածքներ կը մխբ: պարագային մէջ: «Հետաքրքրաշարժ մեծամոլ մըն է, բացատրեց Փօլօյեան, ինքզինքը Պուշկարիոյ թագուհին կը կարծէ, այս յիմարանոցն իր պայաւոր կը նկատէ մեզ ամենքս իր ծառաները կամ հպատակները կը համարի. կ'երեւակայէ որ արքայական հանդերձներով շքուած է, և. ամէն վայրկեան իրամանկը կ'արձակէ»: «Ո՛վ էք, պարոն ըսաւ հրճի կ'ինք' արձամարտո ու հրամայական շեշտով մը: Երբ իմացաւ զըրական մարդ մը ըլլայս: » կը համակրով, աւելցուց. դրէի մարդոց. վաղը պայաւտ եկէք, ձեռք շքանշան մը պիտի շնորհվի . . . » Եւ յանկարծ Փօլօյեանը նշմարելով, «Ո՛ւհ, ըբաւ, ցասկոտ նոզկանքի մեծով մը. կ'աւսեմ շփոխկերբ»: Ու մտաբ սպանազին ցցելով դէպ ի Փօլօյեանը, «Հետագէ՛ք անմիջապէս, հրամայեց, ապա թէ ոչ ձեզ գլխատել կուտամ այս իրիկուն իսկ . . . » Ունզճ կ'ինք համոզուած էր որ մարդկային բոլոր կիանքերն իր մտան մէկ շարժումէն կախուած էին . . .

Պարթեւեանին տեսրակը աչքէ անցուցած ատենս, Վլիթիւֆիի խնթի յիջեց. « նմանութեան կէտերը երկու հիւանդներուն միջեւ ըրողմանը են — այն միակ տարբերութեամբ որ Պուշկարիոյ թագուհին իր ցաւապին ինկածութեանը մէջ տեսակ մը հանգաբա վեհուութիւն, ստակա մը սրտալարժ աչնուութիւն ունէր որովճ զուրկ է «Սարազանի»ն յայտայի ու շողիքոտ խելագարը: Անոր պէս սակայն, սա ալ անդրդուելի հաւատք մը ունի իր ամենազօրութեանը վրայ. իր զարշահոտ ցնցոտինը զով փաթթուած հոգին ձիթանիներու վիտաւրգեւտ կ'երեւակայէ. բարեկինդանի աւելը զոր ձեռքը բռնէր է, դուրսցանքական խարազանի պէս կերեւայ իր աչքին. ու համոզուած է որ իր մէկ մտային այս կամ այն ուղղութեամբ շարժելէն կախուած ունի այդ նշաններն ամանութեան

մէջ բարձրացումը. կամ այնինչին յաւերժական մահացումը:

Կարելի չէ անշուշտ ո եւ է լուրջ ուշադրութիւն ընծայել զոսումներուն զոր կը պարունակէ այսպիսի մտաւոր վիճակի մը մէջ յղացուած գիրք մը, քանի որ այդ դատումները կը հիմնուին իրարութիւններու վրայ որոնք աշխարհ ճշմարտ են որքան լուսնին երկնքին իջնելու, Մաւսմէտին շապիկին մէկ կողմէն մանկուր եւ միւս կողմէն գուրս նլլիւու հիւսուրց (ու գոնէ աւելի սիրուն) ներթափը. և. կամ եթէ զիպուածով ճշմարտութեան հիւյճ մը պարունակեն՝ զայն կը ներկայացնեն այնքան հաւատարմութեամբ որքան ճահիճ մը իր վրայ ծող դէմք մը կը պատկերացնէ: Ուշաուրթեան այրածանիս այդ դրքին մէջ, մտաւոր վիճակն է, և. ո՛չ թէ անոր արդիւնքը, Մտաւոր վիճակին վրայ ըսի ինչ որ կը խորհիմ: Արդիւնքը ուրիշ զգացում չի կրնար ներշնչել բայց եթէ թանկ պզգանք մը, — և. ցաւ:

Ցաւ, որովհետեւ այս «Սարազան»ը ձգող հրէշը միանգամայն հեղինակն է «Սայքօ»ին: Այդ մետալութիւնն արտադրող անձը, բնութեան մէկ խորհրդաւոր կատակով, օժտուած է զրական ամուր ձիրքերով, զոր ես ստաջինն եմ գնանատող, հակառակ իր մէջ քննադատականատող ու լայն ոգին մը պակասին ու հակառակ որ այդ ձիրքերը յոճակ ուղղուելի կաղուին իր նկարագրին նիւտութենէն և. իր գրականութիւնն իսկ գեներիկ, տղեչ, հասարակ կը կաղուցանեն: Ու չեմ գիտեր քան մը որ աւելի տխուր ըլլայ քան այս հակաութիւնը նկարագրին եւ տալանդին միջեւ. և. ոչ ոք այդ տխրութիւնը կրնայ զգալ ինծի չափ, որովհետեւ ամբողջ վեցատարի այդ տղան իրբեւ կըրտսեր եղալ մը սիրած եմ. և. իր մտաւոր ու բարոյական զարգացմանը համար ըրած եմ ամէն ինչ որ մարդ մը կրնայ ընել ուրիշ մը համար: Բանասցըր իմ աչքէ եթէ ճերբերս միւսայն իր զրական զարգացմանը մէջ յալողած և. եւ բարոյական զարգացմանը . . . չ բացարձակապէս ձախողած: Ի՞նչպէս կրնայի յաղթել բնական կուտ ընդինքներու, որոնք զինքը նախասանմանած էին անբարոյականէ աւելի զէ թան ըր բարոյականապէս մը (amoral) ըլլալու: Ի՞ր տիպարին այդ հակաութիւնը արտասովոր բան մը չէ անշուշտ, սեանուած են խնթիներ որ իրենց մտապայքանութեան պահեղուն մէջ սեղանուրեւտական կարողութիւններ ցոյց տուած են, կամ մեծ արուեստագէտներ որոնք բարոյական զգացումէ զուրկ են եղած: Արտասովոր չէ պարադան, բայց՝ կը կրկնեմ՝ խորագէտ ցաւալի, ցաւալի մանաւանդ անով որ յիմա-

բուժիչներ հոս այն ազնիւ ու զեղեցիկ մտա-
մտաբուժիչներէն չէ որոնք յաճախ շատ մը
տափաւորէն հաւասարակչութեամբ իրենե-
րէ աւելի շահեկան են, — բարութիւնը, վիշ-
ահնձութիւնը, անձնաւորութիւնը հիմադա-
գին ծայրայեղութեան որ հասցնող խնկիթի
կան որոնք պատելի են, — հոս, ախտը՝ գը-
ձուծին ու լղրճուկին մէջ խելայեղ միբնուածի
այլանդակ միտում մըն է լոկ Այս բոլորը պիտի
հասկնան միայն անոնք որ զիս մտանդձանչ-
նալով են գիտնալով այն յարարերու իրենե-
րը զոր ունեցած եմ Պարթեւեանին հետ պիտի
կարգան այդ անձոտի սետորակը ։ Թայց արդէն
այն եղանակը որով Պարթեւեան իմ ամբողջ
հանրային գործունէութեանս վրայ խոսած է,
կը բաւէ այս բաձններու ճշգրտութիւնը
ըմբռնել տալու ։ Եւ ի պատիւ հայ ազգին
պէտք է հաստատել թէ այդ բանֆէնն ար-
համարանքի ու զղուանքի միանամուն արտա-
յայտութեամբ մը ընդունուեցաւ ամանէն, նոյն
իսկ հայատակորդներէս (եթէ ուրիշ կեղծ ը-
լար, պէտք էր վերջնապէս յուսահատել այս
ազգէն) ։

Ասկից ուրիշ ոչինչ բանու պէտք պիտի ու-
նենայի այդ ինքնին աննշան տեսրակին մա-
սին եթէ աչ տեսրակին հրատարակումին, —
ինչպէս եւ շատ հաւանականաբար կ'ազդուին
մէջ — Բաշալեանին անուղակի եղած ուղակի
մասնակցութիւնը գոյութիւն չունենար ։

«Անահիտ» ընթերցողները գիտեն այն երկ-
դիմի վարձուքը զոր Բաշալեան բռնեց ինծի
նկատմամբ՝ իրեն ի պատիւ տարբուած երե-
կոյթին առթիւ Արեւելոյն Բաշալեանը որ այդ
երկոյթին անմիջապէս ետք ինծի յայտա-
բարեց թէ Պարթեւեանին ընթացքը իրենց ցա-
պատճառած էր եւ թէ շատ խիստ կերպով անոր
պիտի յայտնէր իր գծողութիւնը, ինծիայ յայտա-
տարբարութիւնն ընէ վայրկեան մը յետոյ գացցր
է Պարթեւեանին իր հրատարակութիւնն ու
գործակցութիւնը յայտնէ (այս իրողութիւնը
բացարձակապէս վաւերական է) ։ Եւ այս բան-
ֆէնն հրատարակումն յետոյ, Բաշալեան անոր
մասին ոչ մէկ կերպով գծողութիւն չէ յայտ-
նած, ոչ բերանացի, ոչ հրապարակած (*) ։
Հոս, խնդիրը շատ աւելի ծանր հանդամանք մը
կը ստանայ, որովհետեւ Բաշալեան անդիտակից
մը չէ Պարթեւեանին պէս ։ Իր վարձուքը, —
որ ինծի բաւական թուեցաւ որպէսզի վերջա-
ցած նկատեմ բարեկամութիւն մը որ կեան-
քիս ամենէն թանկագիններէն մին եղած է, —
կ'աւժե՞ որ լուրջ քննութեան մը ենթար-

կուի ։ Երկու երեք տարիէ ի վեր ։ բարեկամ-
ներէս ոմանք կը ջանային զիս տարածողել
Բաշալեանը աղնիւ հոգի մը ու շիտակ բա.ե-
կամ մը նկատելու յամառումէս, եւ կը պնդէին
թէ անոր մէջ «բապոթէն» մը կար թաղու-
չէի ուզած հաստայ, ու զինքը մոխրագար
պատուանած էի ։ Հիմա ստիպուած եմ խոստա-
վանիլ որ ես եմ եղեր սխալ տեսողը ։

Այսպիսի փափուկ ու հնճոտ պարագանե-
րու մէջ է որ մարք մը իր «բարեկամ»ի եւ
«ճննթման»ի նկարագիրը որոշապէս ի յայտ
պէտք է բերէ ։ Այսպիսի խնդիրներու մէջ,
չէպէր մնալը վատութիւն է, իսկ զագոտնի կե-
պով յանցաւորին արակցիլը ցածուութիւն մըն
է՝ որուն կարելի չէ ներել ։
Անպատու Ջանիւն, ինչեւ այս բանֆէնն,
Պարթեւեանը չնթացք իմ նկատմամբ՝ շատ
նշանակալից երեւոյթ մըն էր՝ մեր հանրային
բարբերու տեսակէտով, հրեւոյթ մը բարո-
յական միծ կարեւորութիւն ունեցող, որուն
հանդէպ Բաշալեան պարտաւոր էր ուրիշ զիբք
մը բռնել ։ Անոնք որ Պարթեւեանին պէս կ'ե-
րեւակային թէ այս խնդրոյն կարեւորութիւն
տալուն մէջ գրական վիրատու մը կրող անձի
մը ծիծաղելի նեղարտութիւնը պէտք է տես-
նել, ամենէն գարշելի անիրաւութիւնը կը գոր-
ծեն ։ Չեմ կարծեր որ սեւ է հայ գրագէտ ին-
ծի չափ անտարբերակած ըլլալ գովեստի եւ
պարսափ ։ Ներքողական կամ թշնամական
գրուածքները որ իմ մասին երեւցած են հայ
մամուլին մէջ, ամբողջ գրողարան մը կրնան
լեցընել. եւ սակայն ոչ գրուատիրը զիս շիտ-
ցուցած է, ոչ պարսաւր զիս թուլցուցած, առանց
ականջ կասկեւ չուրջսեյած աղմուկին — միայն
անոր շնորհելով երբեմն վաղանցուկ ուշա-
գրութիւն մը, երբ զայն հանրային տեսակէտով
մը կարելի էր նկատել առեւել, — իմ գործս շա-
րունակած եմ առանց վայրկեան մը կասե-
լու ։ առանց ճամբէս մազի չափ չեղե-
լու, ես իմ մէջս ամփոխուած եւ ես իմ վրաս
կրթիւնս ։ Ու երբեք իմ քարկամական յարա-
բերութիւններս իմ գրական գործունէութեանս
մասին յայտնուած գատուններուն նպատակաւ
կամ անպատու ըլլալուն չեն ազդուած ։ Ակր-
չալոյսի Ճանքը»-ու մասին Արիփեանի չա-
րանայ յոդուած իրեն հետ ունեցած գրակին
եղբայրակցութեան կապերու մէջ սեւ է փո-
փոխութիւն յայտն չբերու. այն վարդաբոց
խայթումն էջր զոր Բաշալեան «Հայքներ»-ին
մէջ հրատարակեց «Թիթոն»-ու առթիւ ։
արեւոյք չեղաւ որ ամենէն մտեմական յարա-
բերութիւնները շարունակէի Բաշալեանի հետ ։
Չօհրապը երկու երեք անգամ իր «Մասիս»-ի
մէջ իմ գրականութեանս նկատմամբ անախորժ

(*) Ըսողներ իսկ կան թէ Բաշալեան բա-
րոյսպէս ու նիւթապէս խրախուսած է քան-
ֆէնն հրատարակումը ։

քաներ ըսաւ, բայց իմ յարաբերութիւններս
իրեն հետ խլեցի, ոչ թէ այդ գրական գատում-
ներուն հետեւանքով, այլ երբ «Հայրենիք»-ին
հանդէպ ունեցաւ ընկալցաբեր գոր յիշեցի Արփի-
արեանի մասին Ուսումնասիրութեանս մէջ-
եւ Զօհրապի հետ կապերս խլեցի այնպիսի
ատեն մը երբ դեռ քիչ առաջ «Թուղթի փառ-
ք»-ին առթիւ «Հայրենիք»-ին մէջ հրատարա-
կած էր յօդուած մը որ ամենէն գգուականնե-
րէն մէկն է որ իմ մասին գրուած ըլլան :

Ոչ ոք այնքան լաւ դիտէր այս բոլորը որ-
քան Բաշպեանն : Եւ ոչ ոք այնքան լաւ ըմ-
բռնել կարող էր թէ «Պարթեւեանի պարա-
զային մէջ խնդիրը «գրական» չէր, այլ «բա-
րոյական», միմիա՛ յն բարոյականն :

Պարթեւեան վեց եօթը տարի շարունակ իմ
ամէն օրուան բարեկանն եղած է եւ ամէն
վայրկեանսն աշակերտս . գորովը զոր ցոյց
տուած եմ իրեն, խնամքը զոր տարած եմ իր
միտքը ֆրանսական նորաշոյն գրականութեան
ու արուեստին ընտելացնելու, շատ քիչե-
րուն չտալլած եմ այնքան յօծարակամ որքան
իրեն . եւ եթէ հաճէի այդ բանին զիջանել, /
պիտի բաւէր որ քանի մը տող յիշէի իր այն
բազումթիւ նամակներէն որոնց մէջ, Գլին
ինչպէս 97ին, այդ պարոնը ինծի յայտնած է
խանդավաղաբեր մը եւ յարդանք մը ինչպէս ոչ
մէկուն չէ յայտնած եւ որոնք լիովին կը բա-
ցատրեն ու կը ճշդեն տեղը զոր բունած եմ
իր մտաւորական ու բարոյական կեանքին
մէջ, և ահա յանկարծ այդ ամէնը, որ եթէ ոչ
երախտագէտ գոնէ քաղաքամար ըլլալ պար-
տաւոր էր ինծի նկատմամբ, հրատառակեց «Վա-
ղուան ձայն»-ին ապուշ ու կոպիտ նախարանը
որ ինծի դէմ կ'ուղղուէր՝ թէպէտ անուան չէր
յիշուած . եւ ասի՛ առանց որ ո եւ է միջպէպ
անցած ըլլար մեր միջու, առանց որ ո եւ է խը-
ղում տուիլ ունեցած ըլլար լուրջ պատճառով
մը : Ըսել չեմ ուզեր թէ իրմէ կը սպասէի որ
իր գրական սկզբնաւորութիւնը ինծի ձօնուած
գափնեպակի մը հիւստումով բանար . զիս
ճանչցողները գիտեն որ իմ անձնութեան-
թիւններս միշտ շնորհած եմ առանց ո եւ է փո-
խարհում թիւն պատելու . նոյն իսկ ինծի նը-
կատմամբ ապերախ գտնուող անձերու շա-
րունակած եմ անջակցութիւնս՝ երբ նորէն ինծի
զիմած եւ ծառայութիւններս խնդրած են :
Եթէ Պարթեւեան կ'ուզէր բացատրել իր գե-
ղեցկագիտական ուղղութեան իմինէս ունե-
ցած տարբերութիւնը / կրնար այդ բանը ընել
լուրջ եւ բարեկիրթ ուսումնասիրութեամբ մը,
բայց էր բաց անուանելով զիս եւ ինչպէս
գնելով զուտ գեղեցկագիտական հողին վրայ .
ստի շատ ընական պիտի գտնէի, ու ոչ մէկ

կերպով պիտի չլիրաւորուէր ասիկցի իմ բոլոր
աշակերտներս պիտի վկային թէ երբեք զի-
րենք չեմ պարտադրած իմ գեղեցկագիտական
ուղղութիւնս նոյնութեամբ ընդգրկելու, ընդ-
հակադրելու եւ ձգտած եմ իւրաքանչիւր այա-
կերտին միտքը զարգացնել՝ իր ուրոյն խառ-
նուածքին համեմատ, ջանալով հաներթ զայն
զօրացնել եւ ընդլայնել ամէն տեսակի դրա-
կան հրաշալիքատներու ըմբռումը իրեն զիւ-
րացնելով : Բայց Պարթեւեան նախընտրեց ա-
տելութեան սեւեթ մը, ապստամբութեան՝ նօթ
մը գնել իր նախարանին մէջ. եւ այդ նախա-
բանին շուրջը խմբեց մէկ քանի երիտասարդ
գրողներ, որոնց մեծ մասը կեղծոնականի մէջ
աշակերտած էին ինծի : Ատոնց վարժուեցը
նոյնքան անպիշու եւ աւելի անխմատ երեւ-
ցաւ ինծի, երբ այդ պարոնները, որ մինչ-
չեւ այդ վայրկեանը ամենէն խորին երախտա-
գիտութիւնը յայտնած էին ինծի այն օրուտին
համար զոր քաղած էին իմ գրականութեան
դասերէս, յա՛նկարծ այդ իրքը բռնեցին ին-
ծի հանդէպ՝ առանց իրենց յարաբերութիւն-
ները խցելու ինձմէ եւ յանձն առին մինչեւ
իսկ ւսել՝ բեկով ինծի թէ այդ նախարանն
առանց իրենց գիտութեանը հրատարակուած
էր, մինչդեռ «Վաղուան Ձայն»-ին երեւու-
մէն շատ առաջ այդ ամբողջ խմբին համա-
ձայնութեամբ շարադրուած էր ան : Այնքան չիլ
որքան անիմաստ այս ընթացքը, անձերու կող-
մէ զոր մինչեւ այդ վայրկեանը ջերմպէս սի-
րած էի եւ իրեն բացարձակապէս ազնիւ ու
չիտակ հոգիներ գնահատած, դիւ — կը խոս-
տովանիս՝ — անհունօրէն տխրեցուց : Եւ ա-
կայն այդ ընթացքն ալ գործն էր Պարթեւ-
եանին, որ շատուց ի վեր թուեցաւ չեղանկ
շուրջ անոնց հոգիին մէջ յամոցար ծորած է
եղեր ինձմէ զաղտնի, ինծի յայտնուած այդ
ամբողջ խանդագատանքին ետեւէն : Ինքը պատ-
ճառ եղաւ ոչ միայն անոնց ինծի նկատմամբ
այս գլուճ ընթացքը բռնելուն, այլ անոնց ամ-
բողջ նկարագիրը ապականելով, իր արտա-
վարակ հոգիին ամբողջ փիտութիւնը անոնց
փոխանցելով, նոյն իսկ անոնց իրարու հետ
ունեցած եղբայրակցական յարաբերութիւն-
ները լքրծեց : Պարթեւեանի այս «բանֆ-
լէն» քննադէմ քնարերգութիւն մը կարելի է հա-
մարիլ բաղադրամամբ այն հայտնաբեր նամակ-
ներուն զոր այդ պարոնները իրարու գլխին
նետած են այս վերջին մէկ երկու տարուան
մէջ՝ իրենց խզումի օրերու միջոցին : Զակա-
ռակ այս ամենուս, «Վաղուան Ձայն»-ին նախա-
բանին առթիւ ոչ ինչ պատասխանեցի Պարթեւե-
անին : Այն ատեն միայն պէտք զգացի զիւրք յան-
զիմանել երբ «Հրապար»-ի մասին իր յօդուածին

մէջ անորդ կասկածանքներ սողոսկեցուց Արփիարեանի հանդէպ իմ շատ յասակ զիրքին նրկատմամբ : Նամակս նորէն շատ հանգարտ էր : գտանալսմ քարեկամի չեղտով մը գրեցով, այդ նամակին Պարթևեանս պատասխանեց նամակով մը, ուր ինծի կը խօսէր այնպիսի ցածոգի լեզուով մը, եւ ինծի կը վերագրէր այնպիսի այլանդակ զգացումներ, որ յանկարծ յայտնուեցին ինձեցայ — անակնկալ բայց վերջնականօրէն յասակ յայտնուեցին — ինչին որ իր մէջը գոյուեթիւն ունի : Այո՛, այդ նամակը բաւեց որպէս զի վճռէի «հրէշ» անունը տալ իրեն . . . Այդ տղան, լուր բարեկամներուս, որ այդ նամակը կրցուեց ինծի զըրել, ամէն բան ընելու կարող է : Գուշակուեթիւնս միջ ինձի վերջ ելաւ . . . Կարթևեանս, որ այն բու վնասակ վիշտ տարուան միջոցին ուր իմ բողկամուծիւնս ունեցաւ, այնուուծիւնս ձգտումներու եւ անկու մի վտանգին միջևե տատանած էր՝ առանց վերջնապէս փլչելու, կամ գոնէ իր ակարացուները ինձմէ խնայեցով թաղուան պահելու յուսատու ամօթխածու թիւնն ունեւ նայով, բարոյական անզրտակցութեան ճիւղ մը գործուեց ինձմէ գտուեցին յետոյ : Բայփասեանական մասայնորով եւ երպայեցի բողոքական բաթմէտներէ զբամ շորթող, իր բարեկամներուս պատկանող ապագրական տատեր անոնցմա գաղտնի փախցնելով ծախող, Մանչեսթրի վաճառականի մը զէմ իր գրած մէկ յօդուածը պարունակող «Կաղուան Չայն»ի մէկ թիւը տասր ոսկիի փոխարէն չբապարակ չանել կասանող, — անա ինչ որ եղաւ Պարթևեանս երբ ինքզինքը ձգեց իր միմիկոս բնազգիներով վարուած նկարագրին, — եւ զես չեմ ուզեր, չեմ կրնար երեւան հանել եղեռնական աղտուտութիւնը իր բուն ներքին կոտորեքին . . . Եւ այս մարդկային կղզիներէն է որ ազդին բարքերն ազնուացնելու, սրկիաներ ձաղկելու յաւակնութիւնը կ'ունենայ կոր հիմա . . .

Բաշալեանս այս բոլորը գիտեր : Իրեն համար պարտք մը կար, — գրական գնահատումներու խնդիրը մէկդի դնելով, — Պարթևեանին ինծի նկատկամբ ունեցած այս ընթացքքն հանդէպ մասնաւորապէս եւ անոր բարոյական տեւպարին հանդէպ ընդհանրապէս՝ րոնել այն յըստակ ու խիտ վարմունքը զոր ինքզինքը յարող ու է գրազէս պարտուոր էր ունենալ : Բաշալեանս այդ բանը չըբուս ինձի եկաւ, «Զափխիւն» մըն է, կարեւորութիւն մի տարրը բաւեց, եւ անոր այ գնաց — հիմա ապացուցուած բան մըն է աս — համախոն երեւան այնոր ինձի զէմ բրածններուն եւ ըսածններուն եւ ամօթ ինծի հասանական կը թուի որ արդէն շատոնց ի վեր Բաշալեանս մուծի մէջ զայն քաջալերած ըլլայ

ինծի նկատմամբ անոր բոնած ընթացքին մէջ եւ նոյն իսկ՝ ընհանուր տեսակէտով մը՝ նուպատած ըլլայ այդ արդաւանտելի տղուն բարոյական անկամար երազումին՝ իր անհող ու զուարճանք հանգիստատեւի ներդաւնում տպուովը : «Բաշալեան երեկոյթ»-ն յետոյ, արուած ըլլալով այդ միջադէպին այս բոլոր թուած պարագաներովս մեծապէս ծանրակշիւր գարծող հանգամանքը, Բաշալեանս պարտուոր էր չըրապարակաւ արտայայտել իր դժգոհութիւնը իմ զէմս սարքուած այդ դեռնիկ դաւին համար : Չբուս այդ բանը Բանդիկին ընթերցումէն յետոյ, եթէ Բաշալեանս քիչ մը ունենար այն աղնուական զգացումէն զոր «զդուելու կարողութիւն» կ'անուանեն : պէտք էր որ այդ տետրակին թիւթիւնս հեղինակին հերան ի վեր նետէր եւ այնուուծեց չզոյցնէր այդ հրէշութիւնը արտազրկի կրցող անձի մը ձեռքին, որմէ այդ պայմաններուն մէջ ներբողուած ըլլալով պէտք չէր արդէն որ ինքզը փաղաքէր, ինչպէս խոցող բերնի համարում մը զարշաք միայն կրնայ պատճառել, եւ երբի՞ք հաճոյքս Բաշալեանս, որ իմ ամբողջ հեռանքս ինձի չափ կը ճանչնայ, ու եւ մէկէն աւելի գիտէր թէ այդ տետրակին մէջ ինձի վերագրումը պատուութիւնները բոլորն այ սուտ էին եւ կամ ցնորականօրէն խեղաթիւրուած : զիտէր զգոնէ երկու օրիակն տալու համար, թէ անամօթութիւնս մըն է իմ գրական ուսումնասիրութիւններս, որոնք բացարձակապէս ինքնատեղի աշխատութիւններ են, ֆրանսական հանդէսներու մէջ հրատարակուած յօդուածներէ թարգմանուած կամ ջաղուած հոչակել եւ թէ Պարթևեանս, որ զիտէ որ ես պէտք չունիմ բանագողութիւն ընելու, դիտմամբ իր ստէ : Բաշալեանս զիտէր նաեւ թէ Պարթևեանս կը ստէ Ենթագրեղով որ Իշանուցական Կարօին հետ տեսակցութիւնս ըր ունենայս իմանալով է որ Արփիարեանս «Նոր Կեանք»-ին մէջ հրատարակած ըլլայ իմ մասին ներբողալից յօդուած մը եւ թէ այդ յօդուածէն դէտովնալով «Բաշալեան երեկոյթ»-ին առիթով գրածս մեղմացուած ըլլալով, մինչդեռ Արփիարեանին ներբողալից յօդուածէն շարքս մը յետոյ էր որ Կարօին հետ տեսակցեցայ եւ իրենս—ինչպէս այդ օրերն ինձի հանդիպող ու եւ անձի— յայտնեցի ի տես անպատակ կարծիքը զոր ունէի Արփիարեանի մասին, եւ «Նոր Կեանք»-ի այդ յօդուածը բնու աղքեմբ չեղաւ որ նշնորքեալս հրատարակէի «Անահիտ»-ին մէջ «Բաշալեան երեկոյթ»-ին միջալ մասնով յօդուածս :

Բաշալեանս այն հայ դրողէտն է որուն հետ ամենէն երարարական կապերը ունեցած եմ : Կիցիցկապիտական վայելուցումներու անբաղաւտելի վայրկիականներ միատեսն անցուցած ենք :

Մեր երկուքին մտքերը, հակառակ կարգ մը ձգտումի եւ ճաշակի տարբերութիւններու, զգացման եւ ըմբռնողութեան սերտ աղբնութիւններ ունեցած են: Իր գրական գործը ոչ ոք ինձմէ աւելի գնահատած է: Առանց Պարթեանի ծիծաղելի շափազանցութիւնովը՝ վերջը «տիեզերական հասկացողութեամբ գորպագէտ» մը նկատելու, տեսնելով հանդերձ իր քննատպութեան պակասը իր գրական յղացումներուն մէջ, միշտ հիացում յայտնած եմ իր ճաշակ, նուրբ ու վաշխուն արձակին, իր տաք ու գորովագին զգայնութեանը, ընկերականացաւորութեանը մէջ իր գրած անկեղծ ու մարդկային շեշտը, այն կարեւոր դերին զոր կատարած է մեր աշխարհաբարին գրագացմանը մէջ եւ այն օգուտին զոր իր աշխիւ ձգտումներ քարտզող հրապարակարկան յօդուածները բեցած են մեր հասարակութեան: Երբեք չեմ ըսած թէ «տաթէ» մըն է, ինչպէս կը հաւատայ բանֆելէին «քոնսիւրմ»ը: Ըսած եմ այն՝ թէ «ոչ» մըն է, եւ ատի ամենէն առաջ իրէ՛ն եմ ըսած, որովհետեւ եւ կը մտածեմ թէ Բապտիստ կարող է արտաբերել շատ աւելի մեծ գրական գործ մը քան ինչ որ արտադրած է, եթէ իր «տուխտօր»ի հեղուկութիւնները թօթափէ եւ իր բոլոր ուժերն ու խանդերը գրակնութեան նուիրէ: Այն Բապտիստը որուն համար ես ա՛յսպիսի զգացումներ տածած եմ եւ որուն հանդէպ ամենէն պայծառ ու անսուղիտ վարմունքը ունեցած եմ միշտ պէտք չէր որ այս յանցապարտ ներողամտութեանը, այս վատաբողջ ու մեղատիկից համակրանքը ցոյց տար Պարթեանի որի պէս «ճարտործ» մը նկատմամբ իր այս վարմունքը արտիւմէջ փլցուց—անդառնալի կերպով— գորովի ամբողջ չէնք մը որ յարգանքի վրայ հիմնուած էր, օրովնետեւ ես անոնցմէ եմ որ միշտ կը գնահատեմ գրական գեղեցկութիւնը՝ նոյն իսկ երբ անբարոյական կեանքով եմ աղբիւսին մէջ զէն ծոյ ան, բայց ուրտեք գրական գեղեցկութիւն արտադրելու կարողութիւնը երբեք պատճառ մը չեն համարի Ներողամտ ըլլալու անձի մը բարոյական կեղտոտութեանը, եւ որոնք ամէն գրականութենէ վեր կը դասեն, ամենաբարձր գեղարուեստի առարկան կը նկատեն ազնիւ նկարագիրը:

ԱՅՆԹԱՊԻ ԽՆԻՒՐՆ ՈՒ ՀԱՅ ՄԱՍՈՒԼԸ . —
 Պ. Մինաս Չերազ կը հնդնէ «Բրո Արմինիա»ն եւ «Անահիւր» կարեւորութիւն տուած ըլլալուն համար ֆրանսական երեք մարտանաւերու Մերսին զրկուելուն իրողութեանը: Պ. Չերազ կը մտածէ թէ իբր անցնելու պատճառ չկարարդէն. «Չարք մը, կը գրէ»:

աւրբուէր էնիս փաշայի կողմէ»: Այսպէս «Օնոն»ին հետագիրը, «Բրո Արմինիա»յին Այն-Պապուն, Առասնայն, Հայեպէն ընդունուած հըրատարակած խռովեցուցիչ նամակները բնաւ կարեւորութիւն չունին ուրիմիս: Պ. Չերազ կը կրկնակի շարդի վտանգին իրակահմտութեանը վրայ, եւ ծիծաղելի կ'ուզէ քարձնել Պարթեանին խմբադրութիւնը, եւ այն բազմաթիւ ֆրանսացի անձնակարգութիւնները, որոնք այդ շարդին առաջին ատենիւ համար զիմուժ բրին Ֆրանսական կառավարութեան: «Բրո Արմինիա»ն հրատարակեց թէ փետ. 6ին մարտանաւերը Մերսին հասած են, «Անահիւր» հրատարակեց թէ Այն-Պապի կացութեան մասին ֆրանսական կառավարութեան զիմուժ ըլլուելէն չորս հինգ օր յետոյ որոշուեցաւ նաւերուն ուղարկը, եւ թէ նաւերը ուղարկի Մերսին գացին, (իրողութիւններ որոնք անհեղեղի են): Պ. Չերազ չի նաւատար ստանց, եւ որովհետեւ «Իւնիվէն» թերթը հրատարակել է Պէյրութի միտ. 15 թուականով թղթականութիւն մը որ այդ նաւատարմին Պէյրութ հանդիպած ըլլալուն կը հետեցնէ թէ ան զրկուած է Սիւրբոյ կաթոլիկներուն այցելութիւն մը տալով Գոն-կրկնապետներուն դէմ քուէարկուող օրէնքին կ'աղծմը ձգած յոռի աղեղութիւնը փարատելու համար: Պ. Չերազ կ'աղբարկացնէ թէ նաւատորմը մի՞նչայն այդ նպատակով զրկուած է, եւ զրեթէ չհաւատարու ձեւ կ'ստնէ անոնց Մերսին հանդիպած ըլլալուն... եւ առանց վարանելու, կը գրէ թէ «սիւրբական ջուրերուն մէջ կրեք ֆրանսական մարտանաւի ներկայութիւնը չի կրնար Տաճիկներն արգելել կիրիկոյ խոր Հայերը շարդելէ...» Այն միջոցին որ Պ. Բուլ Վիոնէ «Բրո Արմինիա»յին ուղղուած նամակով մը դո՛ւստակութիւն կը յայտնէ հատաստելով մը «Ֆրանսայի մէջ բան մը փոխուած է», թէ նայտէրնորուն ջանքերը ի դերեւ չեն ելած, եւ երեք մարտանաւին ուղարկը արգելնք մը կը համարի, Պ. Չերազ կ'ապահովցնէ Սուլթանը թէ կրնայ հանդարտօրէն ջարդել Հայերը՝ առանց կտրելուութիւն ընծայելու ֆրանսական նաւերուն, եւ հանձնք կը զգայ պնդելով թէ նախկան խրնդրոյն կացութիւնը Ֆրանսայի մէջ այսօր այնպէս անպատասխան է որքան ջարդերուն ատենը, այսինքն Հանձնարարին օրովը...
 Այդ յօդուածին վրայ թերեւս քառ մը պիտի չգրէի՝ եթէ հայերէն լեզուով դրուած ըլլար: Պ. Չերազ կ'ըսէ թէ այդ յօդուածը գրած է որպէս զի հայ յեղափոխականները, այդ իրողութեանէն ընկեցելով, ապետարեք ցոյցեր չարքեն նորէն: Եթէ Պ. Չերազ կը կարծէ թէ այսպիսի իրողութիւններու հրապարակումը հայ

յնդպիսիականները գրգռելու վնասարեք հե-
տևանքը կ'ունենայ, ինչո՞ւ տասը տարիէ ի
վեր կը հրապարակէ իր բոլոր դիմումները, իր
ստացած նպատաւոր պատասխանները, ձեռք
ձործ ձործ արբերւնքներէ ինչո՞ւ Պ. Չերազ,
որ հիմա անկարեւոր կը նկատէ եւ
րեք մարտանաւի ուզարկը, անպիսի նշանա-
կութիւն ունեցող գէպքի մը սեղ դրած իր սա-
կից երկու տարի տակէ Լանթոնի ջարտու
կերէն իր վայրկեան մը ընդունուած ըլլալը
եւ անկից տարրած ու օգտին խոստում մը ի-
մացած ըլլալը թէ «հայկական նահանգներուն
մէջ բարեփոխումները քիչ անտեսել պիտի
գործադրուին»... Այդ յայտարարութիւնը չէ՞ր
կրնար միթէ գրգռել հայ յեղափոխականները
եւ ի՞նչ է իր նպատակը միմիայն հայ յեղափո-
խականները գոչուծութեան հրաւիրել, ինչո՞ւ,
ինչո՞ւ հայերէն թերթի մը մէջ չի հրատարա-
կել այդպիսի յօդուած մը: Ու գտնալով բուն
կոթ խնդրան, ինչո՞ւ վերջապէս Պ. Չերազ կը
կարծէ թէ ներուպայի բոլոր սեպեակի կ'ար-
համարհուին Սուլթանէն. Պ. Չերազ չի՞ գիտեր
թէ Տիարայէքիի ջարդը վայրկեանապէս գազ-
ըցաւ երբ Պ. Գամպուռ ուզեց, թէ Տերսիսի
բանտարկեալները 1877ին վայրկեանապէս ար-
ձակուեցան երբ Աւստրիոյ կայսրը ուզեց, եւ
թէ Ալեքթուս քրիստոնեայ կառավարել մը ու-
նեցաւ՝ ոչ միայն որովհետեւ մեր լեռնական-
ները քաջ եղան, այլ եւ որովհետեւ Ֆրանս-
սան, Անգլիան եւ Իտալիան ուզեցին: Սուլ-
թանը կը համարձակի ջարդել երբ զինքը զբը-
ղող մը ըլլայ, կամ երբ գիտնայ թէ իրական
գոգոտութիւն մը չկայ ներուպայի մէջ. անկեղծ
զայրոյթի փօքը շարժում մը կը բուռն անոր
հոյզի սարսափով լեցնելու համար. եւ այդ
զազանք մտկ կը դառնան (եւ քանի քանի ան-
գամատարապայտջոջ ունեցանք), երբ հորիզոնին
վրայ միակ ամզ մը տեսնէ լրջօրէն մտայլ:

Այնթապ ջարդը մը սեղի պիտի ունենար.
ասի անտարակուսելի է, մարտանաւերը չի-
տակ Մերսին դացին տարբ ատաջքն ատելուն
գիտաւոր նպատակովը (եւ յետոյ դացին Պէյ-
բուլ՝ մարտանաւերուն ուղարկել ունենալով
անշուշտ ուրիշ նպատակներն ալ), ջարդ սեղի
չունեցաւ՝ գոնէ մինչեւ հիմա Լոող չեղաւ որ
սակից պէտք էր հեռուցնել թէ հայկական
խնդիրը լուծումը մտեցած է, բայց ասի ի-
րողութիւն մըն է որմէ ո եւ է հայ հայրնա-
տէր գոհունակութիւն պէտք էր գգար. Պ. Չե-
րազի բունդ գիրքը ինձի աննկրկ կը թուի:
Ի՞նչ պիտի մտածեն Պ. Պ. Միլիան եւ Տէլ-
քաւէ, Տընիս Գոչէն եւ Կերպար, Ալփին եւ
Քիլիսար, որ այդ արարքին հեղինակներն ե-
ղան, կարգալով այս անշորոք յօդուածը՝ հայ
հայրենասէրէ մը ստորագրուած

«Նոր Կեանք»ը ուրիշ եղանակ մը կը հըն-
չեցնէ այդ նաւերու խնդրոյն առթիւ: «Նոր
Կեանք»ին յօդուածագիրը կ'ընդունի իրողու-
թեան կարեւորութիւնը, բայց սխալ մը, ո-
ճեր մը կը համարի իմ այդ գործին մէջ զի-
մը կատարած ըլլալս հրապարակելս, եւ կը
վճռէ թէ ես կը չեզոքացնեմ կոր կեղեր իմ պիւ-
րին բայց այսուհանդերձ գնահատելի գործու-
նէութիւն» այսպիսի ոճերներ գործելով, եւ
հրաւիրէ Բարիդի մարդը Լայութիւնը որ...
զիս սանձէ (!!!): Այդ յօդուածը նախ ժամանակ
մը կարծեցի. բայց, աւա՛ղ, Արփիարեանէն զբը-
ուած ըլլալու չքմեղանքս այ չունի ան. ոճը
յայտնապէս կը մատնէ Չարթուսեանը: Յօդ-
ուածին խորքին, որ բացարձակապէս տղա-
յակն է պատասխանելու նեղութիւն անգամ
չեմ ուզեր յանձն առնել. մեր վասնզուած եղ-
բայրներուն համար օգնութիւն խնդրող Լայ
մը իր գիտմանը մտ.թի մէջ ծածկել բնաւ
պարտաւոր չէ, Սան-Սթեֆանոյի ու Պէրլինի
գիտմաներն մինչեւ այստեան վանքերը, մեր
գործիչներէն ոչ մէկը այդ զգուշութիւնն ա-
ռած է, եւ բնական էր որ այդպէս ըլլար.
մենք պէտք է թաքուն պահենք մեր քաղա-
քական ձեռնարկները, եւ երբե՞ք՝ գոթու-
թիւն, օգնութիւն ուզող գիտմանը: Ու եթէ
Սուլթանը գիտնայ թէ Լայութու գիտմը կըր-
նայ երբեմն կարեւոր արդիւնքներու յանգիլ
այս ուղղութեան մէջ, աւելի յարգազէ կը
զգայ հայ տարբին նկատմամբ, եւ այդ ալ ար-
գիւնք մըն է, զոր Չարթուսեան անկարող չէ
գնահատելու, եթէ իրերը ուզէ նախանձառ
մտքի մը մէջէն չնկատել:

Բուն ըսելիքս այդ չէ սակայն Չարթուսեանի
այդ յօդուածին մասին. անոր մէջ ինչ որ ին-
ծի մասնաւորապէս ցաւալի, ու նողկալի, կը
թուի, այն տողերն են որ «վարուողութեան պա-
կաս» կը վերագրէ ինձի, գործունէութիւնս
«դիւրին» կը գտնէ, եւ կ'երեւակայէ որ Բա-
րիդի հայկական մարմինները կրնան զիս
«սպաննարիչ»: Չարթուսեան, որ սպէն պարա-
զայի մէջ իմինէս շատ աւելի գիւրին գործու-
նէութիւն մը ունեցած է, այսինքն գործունէու-
թիւն մը որ կայացած է ոչինչ ընելու մէջ,
սասն անգամ «Նոր Կեանք»ին մէջ մինչեւ եր-
կինք բարձրացուցած է իմ գործունէութիւնս.
Իր բոլոր գրածները այստեղ յիշելու ձանձու-
թիւնը չեմ կրնար յանձն առնել. կարգացե՞ք
միայն սա հասուածն այն յօդուածին զոր սի-
եւեռոյն Չարթուսեանը հայտարարած էր «Նոր
Կեանք»ի 1900 յունիս 15ին թիւին մէջ. «Այս
ամենը (վտարվել ցերեկայինը) իրազորողը,
պէտք է բուլ բարձրագոյն, միակ անձ մըն է.
Ար.ակ Չօպանեան, որ կամքի եւ բանիմացու-
թեան ար.ակընդմեջ միայնակ, կրցած էր

բարի կամեցողութիւններ արժնցնել մեր ա-
նուանին շուրջը եւ յետոյ բերել զանոնք հա-
մախմբել այս գեղեցիկ հանդէսին մէջ, Անոնք
միայն որոքք գիտին այսպիսի գործի մը դժ-
ուարութիւնը, անոնք միայն կրնան զաղա-
փար մը կազմել այն անխոնջ եւ անխնայ կո-
րովին: զերգազանց վարողութեան եւ կազ-
մակերպող ոգիին մասին որ պէտք էր Զօպան-
եանին՝ ի գլուխ հանելու համար այդ գործը,
ու այսքան անխելի յաջողութեամբ: . . . Այս
գեղեցիկ հանդէսը կազմակերպողը զայն շատ
գեղեցիկ կերպով փակեց բանաստեղծութեամբ
մը որուն նիւթն էր «այս ցեղին զերը պատ-
մութեան մէջ»: . . . Երկարատեւ ծախահարու-
թիւն մը ընդունէց այս բանաստեղծութիւնը: Եւ
Այդ ծախահարութիւնները, մեկէ շատերուն
քով, կ'ուղղուէին նոյնքան գրագէտին որքան
հայրենասէրին որ անա չորս տարիէ ի վեր Բա-
րբզի մէջ աճեալ կ'աշխատի մեր դատին շուր-
ջը: ամէնէն իմանկարէն համակարգիչները իս-
հրելու, եւ որուն հետ մենք ալ իրաւունք ունինք
հպարտանալու իր մինչեւ հիմակ ձեռք բերած
արդիւնքներուն վրայ, որոնց է՛ր «գրագազանց
համադրութիւնն էր երկիկ հանդէսը»:

Վեց ամիս առաջուան այս «տիկթրամպ»ը
զիս չէր գիտեցուցած եւ հիմակուան այս ա-
զացիին ինքնին անտարբեր կը ձգէ դիս: Միան-
գամ ընդ մշտու ըսեմ որ եթէ ամբողջ միշտ
ազգը զիս արհամարհէ եւ հալածէ, եւ պիտի
չարտասակեմ ամէն կրցածս ընել դատի մը հա-
մար զոր կը սերեմ, որովհետեւ անհասնելու
համար չէ որ կ'աշխատեմ, այլ զարգախիւնե-
րու համար: Ի յայց վերջապէս ի՛նչպէս այլան-
գիւս — ու միանգամայն մանկակամ — չզոհնել
այս աստիճանի կոպտու փոփոխականութիւն մը
անձի մը մէջ, որ ապուշութեան յարաբերա-
կան արդարացուն ալ չունի եւ որ «գրագէտ»
մըն է, այսինքն թէ բառերուն ճշմարիտ նը-
շանակութիւնը եւ անոնց դործածութեան տեղը
գիտէ, եւ որ վերջապէս պիտի, — երկայն ա-
տեն իմ ամենէն մտերիմ բարեկամս ըլլալու
պատիւն ունեցած ըլլալով — թէ ո եւ է անձ
կամ ո եւ է ընկերութիւն զիս երբեք չէ կըր-
ցած սանձահարել, բայց ի երբ իր ձեռքը ու-
նեցած է իրաւացի զազափարի մը գէնքը՝ զոր
կը յարցեմ (1):

(1) Զարթուածանի յօդուածէն ներշնչուելով,
Արփիարեան «Նոր Կեանք»ի իբր իմն մէջ ամ-
բողջ առաջնորդող մը նուիրած է իմ «տճր»իս
մեծութիւնը անգամ մը եւս քացատրելու: Զեմ
ծանրանար այն գրաբանիս սողերուն վրայ ո-
րոնցումով Արփիարեան կը ձգտի բռնել թէ ինքն
ալ շատ դիմու՛մներ, շատ ձեռնարկներ բրած
է, բայց չէ հրապարակած իր յօդուածին այդ
մասը կատակերգութեան ճիւղին կը պատկա-

ԳՈՒԹԱՒ. — Մեծատուրեանի հիմնած երկ-
րագործական մասագիրը, որուն օգտակարութիւ-
նը գնահատողներուն առաջիններէն եղայ, ունե-
ցաւ՝ «անմիջապէս» այն յաջողութիւնը զոր ի-
րան համար գուշակած էի: Յաջողութիւն մը,
զլիբարտապէս բարոյական, ինչպէս կ'ըլլայ
ամէն նոր սկսող գործի համար, բայց երբ գործը
այսքան զրականապէս օգտակար հանգամանք
ունեցող ձեռնարկ մըն է, տարակոյս չունիմ
որ նիւթական յաջողութիւնը պիտի չուշա-
նայ: «Վուրթ»ը թերեւ մըն է որու համար
ոչ ոք «աւելորդ» եւ «աննպատակ» քառերը պիտի
չկարենայ զորածել: Հայերէն Եւրոպայէս «Եր-
կրագործ» ժողովուրդ մըն են, երկրագործա-
կան թիրթի մը պակտոր խոշոր պակաս մըն
էր. զայն լրացնելով, Մեծատուրեան իրա-
կան ծառայութիւն մը մատուցած կ'ըլլայ մեր
ժողովրդին:

Ու ժողովուրդը միանալով իր մտակարանքի ար-
քայախտութիւնով մը որ շուրջն է «Վուրթան»ի ե-
րեւու մը: Վերջին թիւը հաստարակած է իսրա-
խուական բազմաթիւ նստակիներ զոր Մեծա-
տուրեան ընդունել է որուհայն ու թրքահայ
շատ մը անձնաւորութիւններէ: Իսկ ա՜նա ինչ
որ գրած է իրեն՝ Միգրելէի (Մեմուրէթի իւլ ա-
զիլ) ամերիկեան հրապարակ:

«Պարոն անորէն «Վուրթան» հանդէսի,

Բարբզ:

«Եթէ օրտակար կը կարծէք ձեր՝ հանդէսը
այս վիլայէթի Հայերուն մէջ տարածելու հա-
մար, զայն մեր Հիւպատոսարանը դրելով, շատ
ուրախ պիտի ըլլայք: զայն ի ցոյց գնելով այ-
ցելուներու ընթերցասրահին մէջ՝ ուրիշ լրա-
գիրներու հետ:

«Զե՛ր հայերն կ'իցնեն շատեր մեր Հիւպա-
տոսարանը կուզան, եւ ի մտոյս դործակա-
լութիւն մը պիտի հաստատենք երկրագործա-
կան գործընթու վաճառման համար»:

Ձեզի ամէն յաջողութիւն մաղթելով ձեր գո-
վելի ձեռնարկին մէջ, կը խնդրեմ, սիւրիլի
պարոն, որ ընդունիք ամենէն արտագին զգաց-
մանցս հաստատիքը»:

Մ. Ն. ՆՐՈՒՐՆ, Հիւպատոս:

Այս նամակը, որ այնքան պատիւ կը բերէ
ամերիկացի ուշիմ ու հայասէր հրապարակին,

նի Գիտի ճշգրտ միայն մէկ քանի կէտերն իմ
մէկ արարքեմ որ սխալ պատմած է: Ար-
փիարեան, որ, առել ձարպիկ քան Զար-
թուածանը, չ'ուզեր ուրանալ մինչև հիմա մէկ
քանի գործ տեսնել կրցած ու քացարձակագէտ
խորհրդապա՛մ մնացած ըլլալ, ատոր իրեն
ապացոյց կը լինէ երկու տարի առաջուան
դէպք մը, զոր անճիւղ կեղտով կը պատմէ.
ճշմարիտ է որ 988-ին, հայկական քաղաք մը

որքան «Գուժան»ի հիմնադրին, ամենէն պերճաբան փաստն է որ կ'ապացուցանէ թէ «Գուժան»ը արդէն սկսած է արդիւնք տալ :

Եստ օգտակար կ'ըլլար որ «Գուժան»ով հայ հասարակութեան ծանօթացնելու ատեն եւրոպական երկրագործութեան նորագոյն սկզբնութիւնները, Մեծատուրեան եւրոպացուցող ծանօթացնէր՝ ֆրանսերէն ուսումնասիրութիւններով՝ Հայոց երկրագործութեան պատմութիւնը, սկզբնական շրջանէն մինչեւ արդիկացութիւնը՝ Հայ ցեղը, ինչ ատեններէն սկսեալ, մեծ ծառայութիւններ մատուցած ըլլալու է երկրագործութեան, պէտք է ատուք ճանչցնել եւրոպային : Մեծատուրեան մտադիր է այդ ըրագրին ալ իրականացնել, եւ կարող է այդ բանը ընելու, որովհետեւ կը ճանչնայ Հայաստանը՝ իր շատ մը մասերով, մասնաւորապէս իր երկրագործական կեանքին մէջ :

ՄԱՆՏ. — Այն մ'ընցիւր ուր ամբողջ ազգը կը փափաքէ, — եւ վաղը պիտի պահանջէ, — որ մեր հայրենասիրական կուսակցութիւնները վերջ դնեն զիրենք պատակտող վէճերուն, միանան ու միակ մարմին մը կազմեն յունական «էթնիքի էթնիքի»ին պէս, յեղափոխական կուսակցութեանց օրկանները ամէն ջանք ընելու վրայ են այդ միութիւնը անկարելի զարձարելու համար «Մարտի» վերջին թիւին մէջ սատարօրինակ սողիկը կը կարգամ. «Ենթադրելու թէ Ամբիբկայի մէջ Ազգային յանձնախումբը նախափորձ մը ընէ Հնչակեան եւ Դրօշակեան կուսակցութեանց միջեւ համաձայնութեան մը պայմանները որոշելու համար : Աստուջին մատուցուած թեթեւութիւնը պիտի ըլլայ « Աստուծոյ գոյութեան խնդիրը » : Պիտի պահանջուի՝ մինչեւ որ անհայտ պատեարող մղկնք Աստուծոյ գաղափարին դէմ, հայ ժողովրդին քրիստոնէական կրօնքին դէմ, պիտի ուղեւն որ Լուսաւորչէն մինչեւ Եղմիրլեան բոլոր հայ Հայրապետները ամէնքն ալ

ջարդէ ազատեցան, երկու Հայու գիմուսնեւրուն շնորհիւ . Արփիարեան կ'ըսէ թէ ինքն է որ սեղեկութիւններ հաղորդած է Բարիկ գրտնուող շատ մը անձերու (որոնք մէկն ալ ես եմ եղեր), եւ թէ իր հրահանգներուն վրայ է որ գիմուսնեքը կատարուեր են : Այդպէս չէ, Տեղովութիւնները երկրին եկած էին ուղղակի Բարիկ ընկնող մէջ Հնչակեան բարեկամի . այդ անձը ինձի հաղորդից գտնուի, եւ ես դիմենցի ստեղծի որ Հանրապետի պարզեց կացութիւնը եւ առաջարկեց միջամտիլ . այդ միջոցին Հանրապետը գերբը շտապխտած էր հայրկական խնդրոյն մէջ իր բռնած ընթացքին պատճառով . գոհացում տալու համար իրեն

ժողովրդին արեւը ծծող Սուլթան Համիտներ նկատեմք : Պիտի վճռուի՝ թէ Հնչակեան կուսակցութիւնն ալ պէտք է Դաշնակցական կուսակցութեան համակարծիք ըլլայ որ Հայաստանի վրայ իշխողին անունը Ահմէտ է եղեր թէ չեւոհ, միեւնոյն բանն է . . . Ամբիբկայի մնայուն յանձնաժողովը որ լուրջ ձեռնարկ մը պիտի ընէ, թող յայտարարէ թէ արդեօք միութեան յաջորդ օրը իսկ պիտի չտրեմ՝ հերձուածը նոր մարմին մէջ՝ եթէ նախկին Դաշնակցականները նախկին Հնչակեաններէն պահանջեն ժողովը եւ արեւմտեան հայ ժողովրդին պաշտած Աստուծոյ, ստիպեն մեկի հայ եկեղեցականութիւնը հայ ազգին արեւը ծծող մակարոյններ նկատուի, եւ պնդեն որ «Հայաստանի վիշտերու կենդանի պատկերը», «հայկական խնդրի հիմնադրը», հայ հայրենասիրութեան մեծապէս քարոզը», կաթողիկոս Հայրիկը դաւանինք «խաչատուակ խաբեքայ մը» : Ի՞նչ պիտի ըսենք երբ Հայաստանի համար հայկական վարչութեան մը հաստատութիւնը մերժեն :

Իր ժամանակազրկ ամբողջ կեանքին մէջ, Արփիարեան դեռ ոչինչ կրցած էր արտայայտել որ կարենայ հաւասարելայն իրեկականակ էջին մտրհեցեք անգամ մը, — ջանալով չինդալ՝ եթէ յաջողիք, — թէ յեղափոխական մարմիններուն միութեան միակ արգելք . . . Աստուծոյ գոյութեան հարցն է եղեր, կ'ըմբռնուի որ ազգային գոթուհնէութեան մէջ հայ եկեղեցին իբրեւ «ազգային» հաստատութիւն մը յարգելու եւ եկեղեցականի ու աշխարհականի միջեւ խտրել չընելու պայմանը՝ էճականներէն մին ըլլայ հայ յեղափոխական կազմակերպութեան, բայց Արփիարեանին փրշնաբուածը այդ չէ, պէտք է եղեր որ ամէն յեղափոխական Աստուծոյ գոյութեանը հաւատայ» (!!!), եւ ամէն յեղափոխական մարմին իր ծրագրին ճակատը արձանագրէ՝ «Աստուծոյ գո-

ղէմ գրգռում հանրային կարծիքն, Հանրապետ պէտք եղած հրամանները զրկեց Պայտոյ դաւանին եւ այդ քաղաքին մէջ դատուող հիւպատոսին, եւ ջարդը արգիլուեցաւ : Միեւնոյն ատեն այդ Հնչակեան բարեկամն հետ ուղիղած էր Նուպար փառայնն որ անդ կախարհականաստուածը համի գիմուս . ազնիւ ծերունին յօտարեցաւ գիմուսը կատարել եւ գնաց իրական անդկախական դիպատնասունը, եւ անդկախական կառավարութիւնն ալ աջակցեցաւ ֆրանսականին այդ ջարդը արգիլու համար : Այսպէս անցած են իրերը : Այս բոլորը ընելու պէտք զգացի, միմիայն ցոյց տալու համար թէ Արփիարեան ի՞նչ ձեւով կը դրէ պատմութիւնը :

յութեան հաւատքը կիրարկելու յիշատակութեան» :
 Ուսկի՞ց այս միտաբանական յեղափոխութեանը մեր Արքիպարեանին մէջ, որ իր հրատարակարանական լայնամասն գործունէութեան միջոցին շատ լայնաբեր գրած է հակակղերական էջեր ճիշդ այն յօդուածներուն պէս, զոր հիմա իր ասնիկը, վառման կը հրատարակէ «Հայրենիք»ին մէջ, եւ ինչի՞ միայն հիմնուելով Արքիպարեանի կը յայտարարէ թէ Դաշնակցութիւնը իր ծրարքին մէջ պայման գրած է որ իր անդամները «անաստուած պիտի ըլլան», հայ եկեղեցականները պիտի նկատեն իբրեւ «Սուլթանի Համիտներ» եւ Հայաստանի վարչի պիտի ուղին Անմեծ մը որքան Լեւոն մը, եւ նոյն իսկ պիտի հակառակին հայկական վարչութեան մը հիմնարկուածին : Ո՛ւր տեղէն կը հանէ կոր Արքիպարեան այս բարբառը : Վառմանին մը այդ շուրջութիւնները ձափուտած ըլլալէն մէկ պէտք է խոստովանել որ խեղճ տղան աստուծոյ ձեռք մասը միայն ըլլած է, միւս մասը ծնունդն ըլլալով Արքիպարեանի ճոխ քմայքին) ինչպէս կարելի է հետեւցնել որ ամբողջ Դաշնակցութիւնը հակակրօնական ու անիշխանական կանոնադրութեան մը միայն հիմնուած ըլլալ, քանի որ Դաշնակցութիւնը իրեն անպատճառ ունեցած է (եւ զիտ ունի ալ անշուշտ) եկեղեցականներ, ու Աշտարակեցիքի, Իգմիրեանի կամ Վարժապետեանի պէս եկեղեցականներու մասին «Իրօջակ»ը միշտ պատկառանքով խօսած է, եւ քանի որ դարձեալ Դաշնակցութիւնը վերջերս շատ յստակօրէն յայտարարեց թէ ինքն ալ, — ինչպէս «Անահիտ»ը եւ ամբողջ ազգը, — հայկական հարցը «ազգայնական» հարց մը կը նկատէ, եւ ընկերարական բաղձանքները կը պահ է ազգայնական հարցին լուծուածն յետոյ գալիք շրջանի մը :

Ձուարճալիքն, — եւ ամօթալիքն, — այն է որ վառմանին «Հայրենիք»էն զատ մէ՛կ հայ թերթ մը միայն գտնուած է, որ անկից ալ առաջ, մինեւոցն բաներն ըսած ըլլալ ամբողջ հայ եկեղեցականներուն ու «Հայաստանի վշտերուն կենդանի պատկեր Հայրենիք»ին մասին, եւ այդ թերթը «Իրօջակ»ը չէ, այլ «Նոր կեանք»ը, հիմա այս սողորը գրող Արքիպարեանին «Նոր կեանք»ը, Անա ինչ կ'ըսէր «Նոր կեանք»ի այլաբանակիրներուն մին այդ թերթին Բ. տարուան ութերորդ թիւին մէջ. «Այս մարդերուն (ամերիկացի պատուէրիներուն) դէմ է որ իրենց փորին անվարձան յաղեցումը մինակ

փնտոզ մեր եկեղեցականները կը համարձակին մտթին մէջ աշխատել : ... Ո՛րչպիսի բաղդաւոր պիտի ըլլայինք եթէ այդ կրօնաորները թուստ փոխելու չընկնին մշտնջենական անարժանութեան կեանքը որ իրենցն է ... Թող ուտեն, խմեն, պառկին, հաստընան ու արջանան : Այ ուրիշ բան չենք ուղեր իրենցմէ» : Իսկ Հայրենիք մասին, «Նոր կեանք»ը իր Ա. տարուան եօթներորդ թիւին խմբագրականով հետեւեալը կ'ըսէր.

«Ձեզո՛ւմ, յափշտակութիւն, գողութիւն, կաշտակերութիւն, — անա էջ միտմնի աշտարուան պատկերը, կաթողիկոսը, որուն կորով կը պակսի, շատ լաւ կը տեսնէ այս ամէնը, բայց լուս կը մնայ,» եւն :

Ինչ պիտի մտածէ հայ հատարակութիւնը, տեսնելով որ յեղափոխական կուսակցութիւնները, որոնք ազդին ճակատագրեր վարելու պաշտօնն ստանձնած են, այսքան տղայականօրէն բերտ հակառակութիւններով վրտացող օրկաններ ունին, հակառակութիւններ որոնք այս կամ այն վայրկեանին կրճէն կամ սխէն կը ծնին : Եւ չէ՞ք կարծեր որ այս նոր զէվէզկութիւնը որօշելով իրեն քմայքին յանձնուած «Մարտի»ն մէջ, Արքիպարեան անգամ մը եւս հաստատած կ'ըլլայ այն բոլոր գիտողութիւնները զոր ուսումնասիրութեանս մէջ ներկացուցած էի իր հանրային գործունէութեան մասին, եւ շեշտած կ'ըլլայ ճշդութիւնը փոփոխութիւնը որ յայտնած էի Վեր. Հնչ. կուսակցութիւնը «Ֆանթէզիսթ»ի մը ձեռքէն առնուած եւ ճշմարտագէտ վերակազմուած տեսնելու :

Ամէն պարագայի մէջ, ես կը յուսամ որ Ամերիկայի մնալուն յանձնախումբը, եթէ որոշած է մերձեցում մը յառաջ բերել Միացեալ Նահանգաց Հնչակեաններուն ու Դաշնակցականներուն միջեւ, Արքիպարեանի մը տղայաբանութիւններն ու եւ ազդեցութիւն չպիտի կրէ եւ վայրկեան մը իսկ պիտի չկորսնցնէ իր այդ դեղեցիկ առաջագրութիւնն իրագործելու համար :

ՀԱՅՐԵՆԻՔ. — Մինչդեռ Արքիպարեան իր «Մարտ»ին մէջ կը ջանայ իրամը լայնցնել յեղափոխական մարմիններուն միջեւ, Գոսթիթի «Հայրենիք»ին վառմանը, մինեւոցն ուղևով աղագրուած՝ թէպէտ ուրիշ բանակ մէջ գործող, իրամը անկեցանելի գարձանելու համար կը շարունակէ մնտուութիւններու չ'զջակոյտ մը տառաքանցել անոր մէջտեղը : Անա ինչ կը զրէ այդ պարտը հանգանակութեան

մը առթիւ զոր Ամերիկայի Վեր. Հնչ. Մասնա-
 ճիւղը Բրովիտէնսը մէջ բացեց եւ վերջերս ի
 նպատակ հայ յեղափոխական բանտարկեալ-
 ներուն :

«Հանգանակութիւն յեղափոխական բանտար-
 կեանքերու համար. ահա կեդրոն-Արփիարէն
 հասած վերջին հրամանը, որ ծայր տուեց եւ
 Բրովիտէնսի մէջ :

«Բանտարկեալ, ան ալ յեղափոխական բան-
 տարկեալ, որո՞ւն սրտին մտտ չէ, ո՞վ չու-
 գից օգնել : Ճարի մը առաջ Զօպանակի պէս
 ետախտաւորներու խումբ մը, որ ինքզինքը
 Հայ. Յեղ. Միութիւն անուանով հրապարակե-
 անց ու Արփիարի ձեռքէն հացը ուզց խելի
 այսպիսի հանգանակութիւնով մը պլպլայց ու...
 մարկան : Այս խեղճներ գէթ կը խոտովա-
 ներին ոչնչութիւննին ու հանգանակութեան
 կողմ բարիգամնակ վաճառականի մը՝ Յ. Իս-
 քէնտէրի անուանով արձակեցին ու զրամն ալ
 Օրամանանին խրկեցին :

«Կեդրոն-Արփիարը աւելի յանդուգն ուզեց եւ
 ըլլալ : ի գո՛ւր սակայն : Կեդրոն-Արփիարը
 հայ Միութեանն ալ աւելի խեղճուկ է : Անոր
 համար որ

է) Յ. Իսքէնտէրը պատուաւոր վաճառական
 է, իսկ Արփիարը ապացուցուած գող :» եւն. :

Կը բաւէ այս զգուշիկ «չտուպիտ»ին մէջէն
 ունելիով վերցնել մէկ երկու գողապար բթէ
 այսպէս կարելի է կոչել աղբի վրայ պորտկող
 ճանճեր, եւ զանոնք արձակ լրտխի ցոյց տալ,
 զգալի ընկելու համար այն մտքով ցածութիւնը
 որուն կը հասնի մարդ երբ կողակցատուա-
 կան ախտին կը միացնէ բնածին հսկայ ապու-
 շութիւն մը :

1) Պ. Վրասնան կ'ընդունի թէ հայ բանտար-
 կեանքերուն օգնութիւն հասցնելու ձեռնարկը
 ամենու՛ն սրտին մտովի բան մըն է . կ'ըն-
 դունի միանգամայն որ Պ. Յ. Իսքէնտէրը : որ
 Հայկական Միութեան այդ նպատակով տարի
 մը առաջ բացած հանգանակութեան զանա-
 պահն էր, «պատուաւոր» անձ մըն է . ի՞նչ-
 պէս ուրբնն կը բացատրէ որ ինքը, եւ իրեն
 նետ մտադով Դանակցութիւնը, — ինչպէս եւ
 արդէն բոլոր միւս հայ յեղափոխական մար-
 միներն ու հայրենասիրական խմբակները, —
 ամառաբեր միացին այդ հանգանակութեան որ
 նոյն իսկ Պ. Վրասնանի վկայութեամբ՝ ամե-
 նէն յարգելի նպատակն ունէր եւ ամենէն վըս-
 տակա՞նք ինքն յերջնելու հանգամանք ունեցող
 պայմաններու մէջ կազմակերպուած էր : Պ.
 Վրասնան պատասխան չուէր այս հարցման
 տալու, բացի այն մեկնութենէն, — զոր եւ
 կուտամ, — թէ մեր մէջ հայրենասիրական կու-
 սակցութիւնները հոտ այ ցոյց տուած եղան
 իրենց այն ողբալի սովորութիւնը որու համա-
 մատ միայն այն գործերուն կը հետաքրքրուին

որ «իրենց տունին մարդոցը ձեռքովը» կազմա-
 կերպուած են, եւ գլուխնին անդին կը գար-
 ձընեն (կամ մինչեւ իսկ բամբասողի ու հալա-
 ծողի դիրքը կը բռնեն) երբ գործը ուրիշ տա-
 նի սը մարդոց ձեռքով սարքուած է, նոյն իսկ
 եթէ գործը ամէն կերպով յարգելի ըլլայ եւ
 վստահելի :

2) Պ. Վրասնան կը վճռէ թէ Հայկական Միու-
 թիւնը «Զօպանակն եւ իր մէկ քանի ընկեր-
 ներուն մէկ հնարքն էր Արփիարի ձեռքէն հա-
 ցը խելու համար» (ո՛ւն, տասներորդ կարգի
 պահանջ այս բացատրութիւնը...) : Ի՞նչ ի-
 րաւունքով, ի՞նչ ապացոյցի վրայ հիմնուելով,
 Պ. Վրասնան շահագիտական խմբակի գոյնը
 կուտայ հայրենասիրական մարմնոյ մը, որ իր
 գոյութիւնը յառնուց ամենէն անշահախըն-
 դիր ձեռնարկը փորձելով եւ որուն այդ պայմու-
 կոյին «Անահիտ»ին կողմէ սիրալիբ ընդունե-
 լութիւն մը գտած ըլլալը (ընդունելութիւն
 զոր պէտք էր գտնէր մեր բոլոր հայրենասի-
 նական թերթերէն), բնաւ իրաւունք չի կըր-
 նար տալ ո՛ր եւ մէկու՛ն որ այդ մարմինը Ան-
 նահիտ»ի անօրէնին մէկ անձնական ձեռնարկը
 համարի : Պ. Վրասնան գրեթէ՝ թէ իր այդ յօդ-
 ուածը որքան զգուսնք պիտի պատճառէր իր
 այնչափ գրուածած Կի՛տարին, որ Հայկական
 Միութեան այդ հանգանակութեան ամենէն
 սրտագին աջակցութիւնը շնորհեց (ինքն իսկ
 անձամբ Պ. Իսքէնտէրէն ընդունեցաւ հաւաք-
 ուած գումարը եւ «Արկ տէ Ծրուա տըլ'Օն»ին
 յանձնելով եւ որ արդէն շատ զարմացած էր
 տեսնելով որ այդքան գողելի կոչ մը այն-
 քան միջակ ընդունելութիւն մը գտաւ մեր
 հայրենասէրներէն :

3) Ի՞նչ իրաւունքով, դարձեալ : Պ. Վրաս-
 նան կը ներկայացնէ Ամերիկայի Վեր. Հնչ.
 Մասնաճիւղին հայ բանտարկեալներու ի նը-
 պատ բացած այս նոր հանգանակութիւնը իր-
 րեւ Արփիարեանի զրպանը պարարտացնելու
 սահմանուած ձեռնարկ մը Ամերիկայի Վեր. Հնչ.
 Մասնածիւղը այս վերջին մէկ երկու տարինե-
 րուն մէջ կազմակերպուած հանգանակութիւն-
 ներուն ամենէն շահեկանին եւ ամենէն յաջո-
 ղածին (Ձէյթունի ի նպատակ հանգանակութեան)
 նախաձեռնակը եւ գործադրողը եղաւ, րաւանց
 որ ո՛ր եւ մէկը կասկածի ստուերն իսկ ունե-
 նար այդ գործին նկատմամբ : Ի՞նչ փաստի վրայ
 ուրեմն յենով է որ Պ. Վրասնան այս ամբա-
 տանութիւնները կ'արձակէ (եւ իբէ՛լ փաստ
 չուէր, ի՞նչպէս կըրտայ ներքին ըլլալ որ երա-
 պարակալներ մը ինքզինքեն թոյնատրէ մրո-

տել հանրային ո եւ է գործ՝ կուսակցական գծով նկատու մտերով) :

4) Խոնչ իրաւունքով՝ վերջապէս՝ Պ. Վառմեան կը քարկոծէ եւ կ'աղարտէ այդ նոյն վերջին Մասնածիւրով՝ «Բեր Արմենիայ» յին ի նըպատ հանգանակութիւն մը բացած ըլլալուն համար : Ինչո՞վ կ'արդարացնէ իր այն ենթադրութիւնը թէ «Բեր Արմենիայ» յին համար հաւատարմութիւնը Արփիարեանին զանազանութիւնը պիտի մտնէ (այս ինչ զիւրին ու հասարակ գործիք մը եղաւ Արփիարեանին անունը՝ ո եւ է ոչ-Իրօջակեան գործի վրայ մտք քսելու համար) : Ինչո՞ւ Ամերիկայի Իշխանակցականները կը կարծեն կոր որ «Բեր Արմենիայ» յին համակրելու կամ անոր օգնելու ըստար մարզ անպատճառ Իշխանակցական չլլալու է եւ այս ինչ «խանութի կռիւներ» են, այս ինչ «Ստալին» թարգման են որ կը շարունակեն կոր տեւել մեր ազգաբնակչական, լրագրական վէճերուն մէջ . .

Իշխանակցութեան վարիչ մարմինը պիտի ըմբռնէ՞ վերջապէս թէ էր թքան իրաւունք ունի ըսելով որ Իշխանակցականները ծիծաղելի կ'ըլլան երբ զտուժ կը պահանջեն միմախանչ Զնչակեաններուն համար եւ իրենց կուսակցութիւնը ամբողջութեամբ անստիպու կը նկատեն : Իշխանակցական կամ Զնչակեան կուսակցութեանց զուխը գտնուող անձերը պէտք է որ փութեան ամէն ջանք ի գործ դնել որպէս զի բոլոր կուսակցութիւններուն մէջէն վտարուին խաչագողները, միմասները, խանութեանները, անձնատուները, պտակտիւնները, եւ մնան միայն անոնք որ իրենց անկեղծութեան, անշահախնդրութեան, անձնուիրութեան եւ լրջութեան ապացոյց տուած են :

Բիչ մը բարի կամեցողութիւն ու քիչ մը կորով բաւական է որպէս զի այս բանը ընեն անոնք որ կարող են զայն ընելու, եւ որոնք պարտաւոր են ընել զայն, եթէ չեն ուզել որ ամբողջ հայ յեղափոխական տարրը ազգին աչքին իր վարկը վերջնապէս կորսնցնէ : Եւ հակասակ այս բոլոր փխտութիւններուն որոնք գործին բոլոր ճամբաները խցել եւ հոտեցնել կը սպանան, եւ հաւատք ունիմ որ մեր գործիչները, անոնք որ միմախանչ ազգին շահերը ի նկատի ունին, պիտի ընեն այդ բանը, յազ-թելով այն անարգ խոչընդոտներուն զոր ատոր դէմ կը ձեւացնեն անոնք որ միայն իրենց անձնական շահերն ի նկատի ունին :

ՆՈՐ ԿԵԱՆՔ. — «Նոր Կեանք» ին մէջ, բարիգեան թղթակից մը, Տրդատ Արամեան, — որ Զարթու մեանն է ապանովարար, — Բարիգի Հայոց Հայրենասիրական Ընկերակցութեան ներքին մը կը հիւսէ՝ ինք ի վերադարձող մտոր 845 ի վերակտարած դերը ուրացած ըլլալու մտացունի յանցանք մը, կ'ըլլ յօդուածը, Իսթենտէր բարեկամիս ու իմ միջնե ցրտութիւն ձեռնու զաղիք (եւ ապարդիւն) դիտաւորութեամբ մը գրուած, կը պարունակէ կարգ մը շատ կարեւոր սխալներ՝ բաց ի հիմնական զարգացողութեան անձրու թիւնէն :

«Անահիտ» մէջ կրթեք եւ առիթ չեմ փախուցած Պ. Իսթենտէրին ու իր Հայրենասիրական Ընկերակցութեան անդամակիցներուն կատարած գործը յիշելու՝ այն յարգանքով որ ուր արժանի է. երբ, 97 ի, Բարիգի «Կրտսեր Օրբան» ի արտնուն մէջ, խումբ մը Հայեր Պ. Իսթենտէրին գործունէութիւնը ուրանալու եւ անոր անունը անարգելի փորձեցին, եւ էի որ բեմէն պաշտպանեցի զինքը իրեն դէմ անիրաւաբար յարձակող այդ խումբին դէմ : Եւ զիս «Նոր Կեանք» ի այդ յօդուածը չկարգացած, «Անահիտ» եւս թիւին ատկէն որոշողին մէջ անդամ մը եւս այդ մարմնոյն գործը կը յիշէի եւ կը զնահատէի. ու մը ատարիք էի, Բարիգի Հայոց նորակազմ ընկերութեան հիմնադրու մին առիթով, «Անահիտ» ի յաջող թիւին մէջ հրատարակել մանրամասն, օգուած մը Պ. Իսթենտէրին եւ իր ընկերներուն գործունէութեանը վրայ, մտաբերութիւն որուն իրագործուելուն արդեւք պիտի չըլլայ անշուշտ «Նոր Կեանք» ին այդ գծով թիւնը : Արփիարեանի յատկացուած ուսումնասիրութեան անձը կրթեք չէի ըսած թէ Յրատուայի հայասիրական շարժումը իմ Բարիգ պայով ու սկսած է. ըսած էի թէ Սասունի ջարդէն մինչեւ Պոլսոյ առաջին ջարդը, դիտած ըլլալով որ Բարիգի գրադէտները լուռ կը մնային եւ մամուլը ընդհանրապէս մեղի հակակերէր, ու զից որպէս ներսուն զիմի, — բան մը որ չէր եղած, կամ շատ քիչ եղած էր մինչեւ Պոլսոյ ջարդը ծշմարիտ է որ այն պահուն ուր եւ կը գրէի Պօտրին, Անվրինի, Տրիմոնի ու Ռոշֆորին, Պ. Իսթենտէր ալ կը դիմէր անոնցմէ կրեքին, եւ մեր երկուքին ջանքերը առանց մեր գիտութեան՝ կը միասային միեւնոյն նպատակին մէջ. (Ռոշֆոր իր թերթին միեւնոյն թիւին մէջ հրատարակած էր իմ նամակս եւ Հայ Ընկերակցութեան նամակը միանգամայն) : Բայց այդ յօդուածին մէջ եւ իմ Բարիգ գալու որովայն պատճառները բացատրելու նը-

պատակը միայն ունէի. եւ անոր համար է որ շատացած էի այդ յօգուածին մէջ ինչեւով իմ ճիգս միայն ու անոր գտած յաջողութեան իմ կեանքիս մէջ բերած փոփոխութիւննր: Տարօրինակը այն է որ «Նոր կեանք»ի խմբադըրութիւնը, չորս տարիէ ի վեր այդ թիւրթը հըրատարակելով հանդերձ, հիկան միայն մտքէն անցուցած ըլլալ Բարիքի Հայոց Հայրնասիրական ընկերակցութեան ձօնել զափսի մը զոր ատենց պէտք էր անոր ընծայած ըլլալ՝ եթէ իրօք անոր գործը դնահատելն էր իր բուն նըպատակը: Բայց իր նպատակը ոչ թէ այդ մարմինը դնահատելն է այլ զիս քաղցը. եւ չեմ գիտարակ ինչպիսիք միմեարանքանքանութիւնը մը պարտիցնելու համար մէկու մը հրատմուած գովեստ մը:

Զարթուածնս կը սխալի Պ. Իսգենտէրին վերագրելով «Հայաստանի Գարդերը» սիրողտով գրքին հայրութիւնը: Զարդերուն ներկայ եղող Հայրու նամակներով գրքը մը կազմելու զազափարը ե՛ս յղացայ, անոր համար ֆրանսասացի մեծ գրողէ մը յառաջարան մը խնդրելու մտածումը ես ունեցայ, Կէլմանտոյնի ի՛մ նախաձեռնութեամբս զմեկու եւ ընդունեցայ յազատեանը: գրքին նամակներուն մեծագոյն մասը Պոլսէն քարեկամներ ինծի՛ ղրկեցին, (եւ այդ անձնական, ոչ-պաշտօնական նամակները ամենէն սրտաշարժներն են, ատենցմէ մին է որ Պօր հրատարակեց «Էջօ սը Բառ»ին մէջ, անոնցմէ մին է գարձեալ՝ Սրճայի նամակը, որ «Երվոյն տէ մը լըվէն» մէջ նաւարակուեցաւ): Պ. Իսգենտէր պաշտութիւնն ունեցաւ պաշտօնական նամակներու ծրար մը ինծի յանձնելու՝ որոնք գրքին մէկ երրորդը կը կազմեն. եւ, ինծի փոխ տալով սպաղաական մանրքերու մէկ մասը վճարելու հարկաւոր եղած գումարը, իմ զաղափարս ներթական իրականացմանը պատճառ եղաւ, — բան մը օրուն համար յաւիտեան շնորհապարտ եմ իրեն:

Տրդառ-Զարթուածնս կը սխալի զգարձեալ յայտարարելով թէ Բարիքի զաւրճիկներնս են որ ինծի թիւյզարած են Պոլսէն նամակներ գրել Բարիքի մամուլին, եւ թէ անոնց հրատէրն է որ զիս մղած է Բարիք գալու: Բարիքի բարեկամներս երբեք ինծի չեն գրած որ նամակներ գրեմ Բարիքի մամուլին: Պոլսոյ Գարդին կետեւեալ օրն իսկ ղրկեցի իմ չորս նամակներս, իմ անձնական մզումովս միայն. եւ Բարիքի զաւրճիկներնս, Պօրէին ուղղած նամակիս օճէն հեղինակը գուշակելով է որ գաղափարն ունեցած էին զիս Բարիք կանչել:

Իրենցմէ մին ինծի ղրկեց նամակ մը առաջարկելով որ մեկնիմ Բարիք, ուր ներկայութիւնս անպակար կը նկատէին ընկերներնս. բայց այդ նամակն ստացած օրս ես արդէն որոշած էի մեկնիլ, հրատարականս ստուած էի կեդրոնականի ուսուցչութեան, եւ ըսողը պատրաստութիւններս տեսած էի ճամբայ ելլելու համար: Չեմ կրնար երեւակայել որ Բարիքի ընկերներս, որ այս ըսողը գիտեն, այդքան խղափթիւրուած ձեւով մը ներկայացուցած ըլլան այդ գէպքը. հաւանական կը գտնեմ որ Զարթուածնս ինքն իսկ այլալայած ըլլալ իրողութիւնը՝ պզտիկցեալու համար իմ այդ աբարքան նշանակութիւնը:

Ասոնք շատ զձուձ, շատ ճղճիմ բաներ են. ու կը ցաւիմ այս ամբողջ աղբարտուղտով «Անահիտ»ի ընթերցողները զբաղեցնել ստիպւած ըլլալուս. բայց ընթերցողներս պէտք է ներողութաւ ըլլաւն ի նկատի ունենալով թէ այս բոլորին վրայ խօսիլ կը զիջանիմ այն ընդհանուր տեսակէտովը միայն զոր բացատրեցի այս քրոնիկիս սկիզբը: Այս բոլորը կ'ըսեմ, — եւ ըսածներս անհրաժեշտ են — միմիայն ցոյց տալու համար՝ անգամ մը եւս՝ վտանգը որ կայ ազգային մեծ կազմակերպութեան մը զեկը թողու մէջ այսպիսի թեթեւ ու անխղճամբ մարզող ձեռքը որոնք իրողութիւններն ու անձերը իրենց շահերուն ու կրքերուն ակնոցին մէջէն ցոյց կուտան հասարակութեան: Ու «Անահիտ»ի ընթերցողները վստահ այ կրնան ըլլալ որ այսպիսի խնդիրներու մասին աւելորդ ու ամուլ կրկնութիւններ պիտի չէրեւան այս թերթին մէջ: Այլ եւս բան չունիմ արդէն ըսելիք Արփիպեաններն ու Զարթուածներն մասին. որակեցի իրենց տիպարը, զոր ոչ ճանչցայ, բայց շատ լաւ ճանչցայ եւ ճանչցուցի չգիտցողներուն: Ամէն ըսելիքս ըսած եմ, եւ ըսածներս կը բաւեն իրենց ինծի դէմ ուղղելիք ապագայ բոլոր նմանօրինակ զրպարտութիւններուն իրեն պատասխան նկատուելու: Ինծի համար շատ տածանելի է արդէն այս բաները գրելու ստիպուած ըլլալ՝ անձերու մասին զոր սիրած ու յարգած եմ: Պարտք մը կար կատարելու. կատարեցի դասն. ասչ պատմութիւնը վերջացած է. կեանքիս մէկ ամբողջ էջն է որ գոցուած կը նկատեմ: Ալ իրենցմով պիտի չգրայիմ. — բաց իայն պարագայն ուր վիթխարի ստուածութիւնը իրենց կողմէն զիս բնազատէ շուտ թիւնս խցելու. եւ այսպիսի պարագաներու մէջ երկու բառ բաւական պիտի ըլլայ:

ՄերկվԱՏՈՒՄԵՆԻ . — Նրկու նամակ ստա-
ցայ խումբ մը Հայերու կողմէն որ ինքզինքը
կ'անուանէ «արգարասէր խումբ» եւ որու նը-
պատասխն է Դրօշակեան կարծ մը գործիչներու
գեղձումները երեւան հանել :

Այդ նամակները ինծի դիրուած են հրատա-
րակուած համար . բայց չպիտի հրատարակեմ
դանտեք , որովհետեւ գրողները չեն ստոր-
գրած , եւ իրենց գտնուած քաղաքին անունն
իսկ չեն նշանակած : Դրօշակեան ինչպէս է շըն-
չակիման գործիչներուն մէջ , անկողմներուն
կետ՝ եզած են միշտ խաչագողներ ալ . ստոր
համոզուելու եւ այդ համոզումս հրապարակա-
յալունելու համար արգարասէր խումբին երե-
ւան մը որ մերկայցումներու այդ ծանր ու փա-
փուկ պաշտօնը ստանձնող խումբ մը մտթի մէ-
ջէն գործելու որոշումը առած ըլլայ այդ պաշ-
տօնը կատարողը պէտք է որ բացէ ի բաց ինք-
զինքն անուանէ , պատրաստ կ'հարկին իր
ամբաստանութիւնները փաստերով հաստատե-
լու : Այգ «խումբ»ին կ'առաջարկեմ որ այդ ամ-
բաստանութիւնները ուղղէ Դանակցութեան
վարչութիւնին , եւ իթէ այդ մարմինը ու-
շադրութիւն չընծայէ այդ ամբաստանութիւն-
ներէն անոնց որ կրնան հիմնաւոր ըլլալ , իր
անդամներէն միտն յանձնէ այդ ամբաստանու-
թիւնները ստորակով մը հրատարակել՝ ստու-
րագրելով , որպէս զի հանրային կարծիքը ,
զերմակազերծ եղած խաբեքաները ճանչնալով ,
պահանջէ մեր յեղափոխական մարմիններէն
ինչ որ «Անահիտ»ը միշտ պահանջած է , —
իրենցմէ վտարել ըլլոր խաչագողները :

«ԴՐՕՃԱԿ» . — Հայ Յեղափոխական Դաշ-
նակցութիւնը իր տասնամեակներն առթիւ հրա-
տարակած է բացատրիկ թիւ մը , որ յուզ-
մունքով պիտի կարգացուի ըլլոր Հայերէն ,
Դաշնակցական ըլլան կամ ոչ : Այդ թիւը ուր
կը գտնուի «Ղարբը»ի մէկ էջը , որ ամենէն
հոյակապ ներշնչումներէն մէկն է որ հայ գը-
նագէտ մը ունեցած ըլլայ երբեք , կը պար-
նակէ երկրայն շարք մը լուսանկարներու որոնք
կը ներկայացնեն գէմբերը այն Հայերուն որ
իրենց ազգին համար մեռան , ու զիեցազնի
պէն մեռան : Ամէն Հայ , ինչ ալ ըլլայ իր կար-
ծիքը ազգային քաղաքականութեան ընդհա-
նուր ծրրագրին մասին , յարգանքով պիտի
թղթաւէ այդ էջերն ուր կը պատկերանան ա-
նոնք որ մեր ցեղին ամէնէն ազնիւ առաքե-
նութիւններն իրենց արեւունը նուիրապոր-
փեցին : «Անահիտ» ընթերցողները գիտեն սր
ամէն առթիւ մէջ է հեացումը խաբէ մտաւոր

ցած եմ այն քաջերուն որ կեանքերնին զո-
հել յանձն առին , իրենց ազգին փրկու-
թիւնը փութացնելու նպատակով : Այդ Հայե-
րը զոր կը տեսնեք աշերներն վրէժով հրա-
վան , կուրծքերին փամփուշտներով ծանրա-
բեռն ու հրացանը Աեռքերնուն մէջ սեղմուած ,
անտերնիս թուռը կը հանեն՝ ցոյց տալով մեզի
մեր դարաւոր ստրկացման ճահիճին մէջէն
յառնումը հին մաքառող Հայուն : Գննադատու-
թիւնը , այս թերթին մէջ , երբեք չէ ուղղուած
գաղափարին այդ զինուորներուն դէմ , որոնք
պարագեբեռն ամենէն սրբազանը կատարե-
ցին , ալ գործունէութեան այն ընդհանուր
յարակազմին դէմ , զոր ուրիշներ , ազնիւ ձըգ-
տուներով ապագրուած բայց սխալ տեսնող
անձեր , յղացած էին , եւ որուն գմբէրը ու
վան գործադրողները եզան առոնք : Ու հետ ,
այս թերթին համազումը կը մնայ անփոփոխ :
Անոնք որ այս թերթին վերագրեցին հակա-
յեղափոխական ձգտում մը , պէտք էր տեսած
ըլլային որ այս էջերուն մէջ ոչ մէկ սող չէ հրա-
տարակուած մեր ազգային վերակենդանացման
համար կոխի յանրաժողովութեան գաղափա-
րին դէմ . քննադատութիւնը կ'ուղղուէր հոս՝
այն ծրագրին դէմ որու հպմմատ կուրծ վա-
րուեցաւ . զինուորին զիեցազնութեանը ներ-
չընչած հիացումը երբեք պէտք չէ որ արդիւն
էնտեստե ու անաչառ հայրենասէր մտանողը՝
կարծիք յայտնել այն յատակագծին վրայ որուն
համեմատ զինուորը զոհուեցաւ . զինուորը եւ
յատակազիծը իրարմէ տարբեր բաներ են , եւ
մէկուտ զէնթիւ միւսիւր համար յարգանքը
չի նուշեցնիր : Սերորը մին եղաւ այն Հայերէն
որ մեր ցեղին պարտանքը կը կազմեն . բայց
կարելի՞ է ըսել թէ իր ամբողջ քաջութիւնով
չինուած կեանքը բերաւ մեր դատին այն օ-
գուտը զոր բնութեբէր եթէ այդ ուժը գոր-
ծածուած ըլլար այն շրջանակին աւ վարկեա-
նին մէջ ուր հարկաւոր էին՝ յարողներն հա-
ւա : Սերորը , ինչպէս ըլլոր այն Հայերը որ
«Դրօշակ»ի այդ թիւին մէջ կը պատկերանան ,
այն խրոխտ հողիներն եզան որոնք ազատու-
թեան գաղափարովը զինողցած , նետուեցան
պայքարին մէջ , չուզելով ընդունիլ տրուած ա-
մօթալի կազմութիւնը , որոշելով զիեցազնի
նման ապրիլ ու մեռելի՛ գոնէ անհասապէտ
քանի որ ամբողջ ազգը ինքզինքը ստիպուած
կը տեսնէր սարուկի լուծին տակ քաշկրտու-
ելու . անոնք իրենց հատրտաիր հողի իբրուու-
քը ի գործ որին , ոչ ոք կրնայ բառ մը բան

իրենց: Բայց կրնանք դատել ուղղութիւնը ուրու համեմատ Գաղափարին տեսադէտնե՛րը զանոնք մղեցին: Առեւծներ էին բոլոր այն գիւտորներն ու զօրապետները որոնք Նաբւէլոնի ետեւէն իոյացան աշխարհ տիրութեանը: անոնց ամենուն ալ զարջութիւնը վե՛նէ զուրք է, բայց իրենց պետին ծրագիրը վե՛ճի ենթակայ է, եւ չի կրնար ենթակայ չըլլալ: Մեծ ռազմագէտ, հանճարեղ կազմակերպիչ, վիթխարի ուստիկան, Նաբւէլոն անկառար գիւտարագէտ մը եղաւ սակայն. ամէն մարդայօր կը սքանչանաւ այդ մարդկային կրօնով ապէջնող յնչատակարան, մը կազմող Հերոսին վրայ, բայց իր յատակագծին սխալները անկարելի է չտեսնել, եւ աններելի կ'ըլլար չտեսնել, Ինքն իսկ, Ալեքս-էլէնի մէջ կապկպուած, կը խորհէր թէ անգործի սխալ մէջ գործած էր իր բոլոր ուժը նշգրտութիւն, Սպանիոյ, Ռուսիոյ պատերազմներուն մէջ մաշեցընելով, մինչգեւ պէտք էր որ է՛ն առաջ էր ամբողջ զօրութիւնը կեդրոնացուցած ըլլար Անգլիան զնջելու, Անգլիան, իր մեծագոյն թշնամին, այն որ զինքը վեր է Վերջոյ զգետնեց, Անգլիան՝ զօր կրնար ջնջել՝ եթէ է՛ն առաջ մտածած ըլլար ատոր յատկացնել իր բոլոր հանճարը եւ իր արամաբարութեան տակ գտնուող բոլոր զիւցապետութիւնները: Հոն ուր Նաբուէլոն մը կրցաւ սխալի, պէտք չէ զարմանալ որ մեր խեղճ ժողովրդին քաղաքական վարչապետը, հակառակ իրենց բոլոր ազնիւ առաջնորդութիւններուն, բռնուելիք ճամբան անձիշդ կերպով տեսած ըլլան: Այդ է որ բաժնի էր այս թերթին մէջ, եւ միշտ կը պահեմ իմ տեսնելու եղանակս: Միշտ կը մտածեմ թէ է՛ն ինքն զօր մեր գործը ընդհանրապէս հաստատեցին՝ մեր ազգին քաղաքական ապագան պատրաստելու համար, անձիշդ հիմ մըն էր. մեր ազգային քաղաքականութեան ծանրութեան կեդրոնը սխալ տեղ դրին. այդ սկզբնապէս սխալին հետեւանքով էր ապագային յայն մինչեւ ցարդ է գործը դրուած զիւցազնութիւնները, անպատշաճ մտային թափուած հեղուկանքման արեւները. եւ միշտ կը կարծեմ թէ այն օրը մեր ազգը իր «ազգայնական» իտեւալը պիտի իրականացնէ, իբր իր ճիգերը կեդրոնացնէ այն շրջանակին մէջ զոր պատմական օրէնքները պատենկարգը կը կացուցանեն: Այս մասին համոզուուցներս (որոնք հիմնուած են ամբողջ ծրագրի մը վրայ զոր չեմ կրնար հըրապարակաւ մանրամասնել) անիտոփոխ են մնացած, եւ չեմ զգլար գրած ըլլալուս ամէն ինչ որ գրեցի հայ յեղափոխութեան վրայ, մէկ բան մը

կայ միայն որ ինձի ցաւ կը պատճառէ, այն է թոնը որով լուսած եմ այդ նիւթին վրայ. ու ասիկա յօժարակամ կը խոստովանիմ, մատով սրբագործուած այդ զէմբերու յառումին առջեւ: Շատ խիտ, շատ կարծի ու շատ միակուր եղած է դատաստանա՛, այնպիսի բանի մը համար որ: Ինչ թերութիւններ ալ որ պարտնակէր, «արագան բանն» էր մեղի համար: «Թէոփոսիէն»ի անգութ՝ ցրտութեամբը դիտած եմ, զրեւն ու հեռուէն նկատող օտարականի մը ծայրայնը անչառութեամբը դատած եմ ինչ որ անհնար է միմիայն արամաբանութիւնով բացատրել ու դատել: Պէտք եղածին չափ չեմ մտածած թէ, ինչքան սխալ եղած ըլլայ ուղեգիրը, այս վերջին կէս զարու զէպքերը, Խրիմեանէն ժիրայրը, անբժապետանէն իզմիրեան, Կուկուճեանէն Փարեան, Մուսուրէն Արդուեան, այն ամբողջ յեղափոխորդներ եղած են զոր վեր ժողովուրդը կարողացած է կասարել, եւ թէ ի՛նչ ալ ըլլայ այսուհետեւ մեր ազգին բռնելիք ուղղութիւնը, Գուճ-Փափուի, Սասունի, Պապ-Ալիի, Պանքալի օրերը շայն պատմութեան մէջ պիտի մնան իբրեւ նուիրական օրեր, իբրեւ այն օրեր ուր հայկական ցեղը՝ դարաւոր անգամալուծութենէն յետոյ վերակենդանացումի առաջին ու խելայեղ ցնցումներն ունեցաւ. եթէ ուղղութիւնը անձիշդ էր, այդ ուղղութիւնը ամբողջ ազգին էր եղած, եւ յետոյ, այդ մեր ցեղին հնազոյն յիշատակներն ամբողջութեամբ պարունակող ընդարձակ հայրենիքի մը վերանորոգման գաղափարը ա՛յնքան զիւցազնականորէն յանդգն էր ու զեղեցիկ ու բնականօրէն հրապուրել. . . Պէտք էր շատ աւելի յարեանքով խօսիլ այդ սխալին վրայ, եւ պէտք էր շատ աւելի ծանրանալ յեղափոխութեան զեղեցիկ կողմերուն, խանդի, անձնուիրութեան, վսեմ միատուութեան, զիւցազնական հաւատքի պոռթկումներուն, քան թերութիւններուն, տղեղութիւններուն, արտաներուն վրայ: Պէտք է բւսեմ օակայն՝ որ իմ շատուհներուս մէջ բացասական տարրին տիրապետելուն զլիաւոր պատճառներէն մէկը եղած են սուս-յեղափոխականները, իսաչաղոգ-հերոսները, հայրենասէր-մակարթները, պոռտախոս-դիւանագէտները, թերեւս աւելի բազմաթիւ, աւաղ, քան «անկեղծները», եւ որոնց այլանդակութիւնը քթի տակ՝ չորս կողմս տարածուած ու խրատուն, ուշադրութեան մեծագոյն մասը գրաւեց ու թռչչուտաւ որ պէտք եղածին չափ

տեսնելի հետոն մութին մէջ գալարող սակաւաթիւ , անասուն ու երական հերոսները Հիմա այս բոլորը կը գրուցնմ , — վստահ ըլլալով որ ոչ ոք պիտի մտածէ թէ ասոնք այս կամ այն խումբին համար կ'ըսեմ , — այս բոլորը կը գրուցնմ , անմահ մեռելներուն նայածքին տակ , խղճի պարտք մը կատարելու համար . Ու նորէն՝ սա գոհունակութիւնը ունիմ որ՝ այս վերապահումով հանդերձ՝ ես շատ անկիղճ եղած եմ , շատ աւելի անկիղճ քան յեղափոխութիւնը պաշտպանելու պատրուակով դրամ վասակող խել մը հայրենասէր-թուռիսթ-դերասան-գործիչներ . եւ այդ բանին զիս գըլխաւորապէս մղողը եղած է ջնջուելու վտանգէն մեր ժողովուրդը ետ կեցնելու միակ ու մասկիղղ ցանկութիւնը : Ուրիշ գոհունակութիւն մըն ալ զոր կը զգամ , այն համոզումէն կը ըզիթ թէ իմ քննազատութիւնս , հակառակ էր ձեւի թերութիւններուն , ոչ միայն վնասակար չէղաւ , այլ օգուտ յառաջ բերաւ . հայ յեղափոխական շարժումին մէջ փոփոխութիւն մը սկսած է մտնել երկու տարիէ էլ վեր , եւ այդ փոփոխութեան ծնուցիչներուն մէջ ձեռնահիտը . ես վստահ եմ , իր բաժինը ունի :

Արդէն այս բանին համար զիս մեղադրող յեղափոխականները անիրաւ եմ , ոչ միայն որովհետեւ մտածման խորքին ճշգրութիւնը չեն ըմբռնած , այլ եւ որովհետեւ չեն նկատեր որ իրենք իսկ իրենց այդ քննադատած ընթացքը ունեցած են՝ աւելի մեղապարտ ձեւով մը . իրենցմէ Հնչակեան եղողը Դաշնակցականը քարկածած է անխնայ եւ փոխադրմաբար : «Անախտօթն մէջ երբեք այնքան կծու բացատրութիւններ չեն երեւցած ընդհանուր հայ յեղափոխական վարչութեան դէմ որքան Նազարէկի «Հնչակի»ին մէջ Դաշնակցութեան համար , եւ «Դրօշակ» ին մէջ՝ Հնչակեաններու համար : եւ այսօր իսկ Արփարեանի «Մարտը» Դաշնակցականները ոտս կանուաբարութեան վարձկանները կը նկատէ , եւ «Դրօշակը Արփարեանը կը հռչակէ Սուրբանին պաշտօնեան ու վեր . Հնչակեանները գողեր ու խաբերաններ :

Նոյն իսկ այս տասնամակի թիւը , հակառակ զայլի ջանքին որ հոն կը տեսնուի կուսակցասոյութիւնէ զերծ մնալու , բանի մը բիծեր պահած է այդ ախտէն : Հայ յեղափոխութեան նախակարպակտներուն մէջ չէ յիշուած հոն մերայրը , այդ անասնման , այդ հոմերական տիպարը , — որովհետեւ Հնչակեաններու հետ գործակցած է ան . թէպէտ Հայ մը եղած է ամէն բանէ առջիկ , եւ երբե՛ք կուսակցասոյ մը : Դարձեալ յեղափոխութեան մեծ դէպքերուն մէջ մտցուած է հոն յիշուիլ Պապ-Ալիի ցոյցը , որ Զէյթունի դիւցազնեբզութեան հետ , ամենէն ուշագրաւ դրուագն է մեր պատմութեան այդ փուլին , որովհետեւ Պապը-Ալիի ցոյցը տասնուհինգ օր Պոլսիս եւ Տաճկաստանի առեւտրական կեանքը կասեցնող , եւրոպան լրջօրէն վրդովող , բարենորոգմանց ծրարազիրը Սուլթանին ստորադրել տուող ու հայ տարրին օսմանեան պետութեան մէջ ունեցած կարեւորութիւնը զգացնող դէպքը եղաւ : Մարթիլի է որ իրար պղտկեցնելու , իրար մրտենելու , իրարու հետ զրգուրտելու , հանրային ուժը ինք իր մէջ մաշեցնելու այս ծանր թերութիւնը զոր ամենքս , — կուսակցութիւն ու անհատ , ամենքս — ունինք , եւ որ պակեանական ախտի մը պէս արիւններնուս մէջ մտած է , կարենայինք հետզհետէ սկարացնել ու ցնցել : Ատոր համար պէտք է որ աւելի յաճախ խորհինք , ամենքս ալ , անոնց որ մեզի համար մեռան . . . անոնց դէմքը , մահուան մէջէն անհունցած , պէտք է որ մեզ յանդիմանէ չեղտով մը որուն առջեւ մեր բոլոր փոքրագութիւնները պիտի սմբին . ու պէտք է որ սկսինք վարժուիլ մեր կուսակցութեան ու անձի սէրերէն վեր՝ ունենալ ընդհանուր Դաղափարի մը մտեանս պաշտումը , Դաղափարի մը որ անպիլիկ ու սրբապարզ ըլլայ ամենո՛ւն , ամէ՛ն աստե՛ն , ամէ՛ն պարագայի մէջ , եւ որուն առջեւ ամէ՛ն կուսակցական կամ անհատական կռիւներ լռեն ու չքանան : Ատով միայն պիտի կարենանք փրկել մեր ժողովուրդը կորուստէն :

Ա . ԶՊԱՆԵԱՆ